



Ա կ ը թ ի ն կ թ լ ն



ՈՒԱՀԻՆԿԹԵՆ


Հիմնածութեան ըմբռիկացի Միջնեալ Տէրութեանց

Գ Ա Հ Ե Բ Ի Ց

Գ Բ Ե Ց

Հ. ՅԱՐՈՒԹԻՒՆ ԵԱԳՈՒԹՎԵԱՆ

Ա Խ Տ Թ Ա Ռ Ա Լ Ա Ն



Վ Ի Է Ն Ե Ա Ծ

ՊԱՇՏՈՒՄՆ Ս. ԱՍՏՈՒՄՆԱՆԴԻ ՎԱՆՔԻ

1855. ԱՅ

134




431-2003

Ց Ա Ն Ի

ԳԼ. Ա. Ուաշինգթոնին ծնունդն ու առջի կրթութիւնը	1
ԳԼ. Բ. Վիրդինիսցի սահմանին վրայ Գաղղիացւոց հետ պատերազմ	9
ԳԼ. Գ. Ուաշինգթոնին 1759—1775 անցուցած առանձնին ու հրապարակական կեանքը	19
ԳԼ. Դ. Անկախութեան պատերազմ	26
ԳԼ. Ե. Ուաշինգթոն իր առաջին առանձնական կեանքը նորէն կը սկսի վայելել	43
ԳԼ. Զ. Ուաշինգթոն իբրև Ամերիկայի Միարանեալ տէ- րութեանց առաջին Գահերէց	46
ԳԼ. Է. Ուաշինգթոնին մահը	50

—————♦♦♦♦♦————



Ո Ւ Ա Շ Տ Ն Կ Թ Ը Ն

ՀԻՒՍԻՍԸՑԻՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ ՄԻԱՅԵԱԼ ՏԵՐՈՒԹԵԱՆՑ

ԱՌԱՋԻՆ ԳԱՀԵՐԻՑ

—••••• •••••—

Ք Լ Ո Ւ Խ Ա .

Ուաշինգտոն ծնունդին ու առջելը էր լուսական:



Կեսրդ Ուաշինգտոն 1732ին Փետրուարի 22ին
Ամերիկայի Միացեալ ակրութիւններուն Վիր-
գինիա գաւառը՝ Ուեսթ-մորլէնտի կոմսութեան
մէջ ծնաւ։ Հայրը՝ Օգոստինոս Ուաշինգտոն՝
շատ հարուստ մարդ էր, գեորգ Ուաշինգտոն
երկրորդ ամուսնութենէն ծնած առջի որդին էր։ Օլի-
վեր Քրոմուելի կառավարութեան ատեն, Յովհաննէս
Ուաշինգտոն՝ Օգոստինոսին հայրը, Անդրեայէն Վիր-
գինիա գաղթած էր։ Օգոստինոս 1743ին յանկարծ
մեռնելով, իր եօթը զաւկրներուն կրթութեան հոգը
Ուաշինգտոնին մօրը՝ Մերի Պոլին վրայ մնաց։ Ասոնց
երկոքն իր առաջին կնոջմէն էին, իսկ մնացած հինգը՝
Մերի Պոլին ունեցած էր։ Գեօրգ Ուաշինգտոն՝ հօրը
մահուան ատեն տառնումմէկ տարւան էր։

(Օգոստինոս Ուաշինգտոն՝ թէպէտ իր ծաղիկ հա-
սակին մէջ մահուրնէ յափշտակուեցաւ, ի վերայ այսոր
ամենայնի տղոցը հարուստ ժառանգութիւն ձղեց։ Ամե-
նէն մեծ տղուն՝ Լաւրենտիոսին, Մերիլէնտի եւ Վիրդի-
նիայի մէջ ունեցած երկաթի հանքերն ու 2500 արտա-
վար գետին ժառանգութիւն ինկաւ։ անկէ անմիջապէս
վարինը՝ Օգոստինոս, Ուեսթ-մորլէնտի մէջ կարւած մը

ժառանգեց, իսկ Գէորդ Աւաշինկիթըն Սիմաֆֆլուտի մէջ, ուր որ իր հայրը մեռնելու ժամանակ կը բնակեր, տաւն մ'ու կալուած մը ժառանգեց : Մնացածներն ալ ամէն մէկը վեց մինչեւ եօթը հարիւր արտավար գետին ժառանգեցին : Հօրերնուն ըրած կտակին համաձայն՝ մայրերնին հինգ կրտսերագոյն տղոց յանձանձիչ դրուեցաւ, մինչեւ որ անոնց հասակը լեցուի : Մերի Պոլ գժուարագիւտ խոհեմ վարմունքովն ու բնական խիստ բարքովն իր պարտքն աղէկ կատարեց, ու իր անդրանիկ զաւկին մինչեւ վերջին աստիճանի պատույցարձրանալը տեսնելու չափ ապրեցաւ :

Տարիանական գաղթականութեան * մէջ կրթութեան քիչ միջոց կար : Հարուստեղողը, թէ՛ որ զաւկրներուն իր ազնուական վիճակին համեմատ բարձր աստիճանի կրթութիւն տալ կ'ուզէք՝ զանոնք իրենց մայրենի երկիրը (Անդղիա) կը հարկադրէր խրկել . բայց շատերն՝ իրենց մերձաւոր դպրոցներուն մէջ սորմեցուցուած սկզբնական գիտութիւններով միայն գոհ կը լային իրենց աղաքը կրթել : Թէ՛պէտ երբեմն Ալիրդինիայի նահանգին դպրոցներուն մէջ բարձրագոյն գիտութիւն ունեցող անձինք ուսուցիչ եղած են, բայց ընդհանրապէս հոն ուսուցիչ բլողները կարդալ, գրել, հաշիւրնել ու հաշիւ բռնել սորմեցրնելն ուրիշ բանի կարողութիւն չունեին : Գէորդ Աւաշինկիթըն բարեբախտա-

* Հիւսիսային Ամերիկայի մէջ Բրիտանական գաղթականութիւնն առաջին անգամ՝ Անգղիայի Եղիսաբեթ թագուհոյն ատեն սկսաւ : Աս ատեն Հէօմֆրի Կիլպէրթ՝ հիւսիսային Ամերիկայի 30—50 լայնութեան աստիճաններուն տակ ինկող երկիրներն իր խորթ եղբօրը հետ բանեցընելու ձեռք զարնելով : 1578ին իր մասին համար նոյն Եղիսաբեթ թագուհի մաքսի ու հարկի ազատութեան իրաւունքը առաւ . 1584ին ալ խորթ եղբայրն իր մասին համար նոյն արտօնութիւններն ընդունեցաւ : Ալ անկէ ևսըը Անգղիացիք ժամանակ ժամանակ սկսան հօս գաղթել ու հիւսիսային Ամերիկայի երկիրները բանեցընել . առանձին արտօնութիւններ եւ իրաւունքներ ալ աստցած էին : Մինչեւ 1774 ասանկ Մեծին բրիտանիայի կամ Անգղիայի հաստակ մնացին :

բար աղեկ ուստւցի մը հանդիպելով՝ աղեկ կրթուեցաւ
մինչեւ իր տասնութեցերորդ տարեկան հասալլք։ Անոր
կենաց առաջին ժամանակուան վրայ մեր ունեցած տե-
ղեկութիւններէն՝ կ'երեւայ թէ իր հլու եւ հեզ ընտ-
թեամբն եւ ուղիղ սկզբունքներովին արգելն նոյն տաե-
նէն վրան աղեկ համարում մը ձգած բլայ։ Սովորաբար
իր բնկերներն իրենց վէճն ու խնդիրն անոր դատաս-
տանին տակ կը ձգէին։ Տղայութեան տուն ըմբշա-
կան խաղեր՝ զօր օրինակ ցատկել, մրցիլ, լողալ, եւ
այլն, շատ կը սիրէր. անոր համար դառակից բնկերնե-
րուն հետ զինուորական խաղեր կը խաղար, դանոնքը
գունդ առ դունդ բաժնելով զօրահանդէռ կ'ընէր, շին-
ծու պատերազմ կը բանար, բերդի վրայ յարձակիլ ու
թշնամոյ հետ ճակատ առ ճակատ կուտիլ կը ձեւա-
ցրնէր։ Բայց ամենէն աւելի իր տղայութեան ժամանակ
շինած տեարակիններն ու դրած ձեռագիրները, որոնց
հիմա հատակուորները միայն կան, անոր տղայութեան
ժամանակ ունեցած զբաղման վրայ մեզի աղեկ տեղե-
կութիւն կու տան։ Ասոնք շատ գեղեցիկ, զգուշաւոր
ձեռքով ու մտադրութեամբ դրուած են։ Մէջը գիւտ-
ւորաբար թուարանութեան եւ աւելի գործնական
երկրաչափութեան վերաբերեալ նիւթեր, մանաւանդ
երկրաչափական կրթութիւններն աւելի մեկնելու եւ
յայտնելու ծառայող՝ դաշտերու չափեր, գծագրու-
թիւններ եւ անոնց վերաբերեալ նշաններ կան, որոնք
շատ գեղեցիկ ու զարմանալի ճշգտթեամբ նկարուած
են։ Ասոնց ամենէն հնագոյնը՝ “Զանազան նիւթերու
օրինակներ,, անուամբ՝ միածալ թերթով ձեռագիրն է
որուն մէջ փոխանակագրի, բնկալադրի, յանձնաբա-
րութեան ու առեւտրական նիւթերու վերաբերեալ
զանազան օրինակներ կան. ամէն նիւթին իմաստն իր
առանձին յատուկ բառերովին, եւ ուր որ ընթերցողը
մասնաւորապէս մտադիր բնելու հարկ կայ՝ մեծ ու
տարբեր գրերով դրուած են։ Ասկէ ետքը իր շինած

բանաստեղծութիւններուն մէջէն քաղաքած քանի մը կտորները կու գան, որոնց մէջ աւելի իր բարի զգած-մունքը քան թէ բանաստեղծական հոդի կ'երեւայ: Ասկէ ալ ետքը քաղաքավարութեան եւ կենցաղավարու-թեան վայել կանոններ կու գան, որոնք 110 հատ են, եւ կ'երեւայ թէ կամ մէկ դրբէ առնուած եւ կամ զանազան դրբերէ հաւաքուած են. աս կանոններուն քանի մը հատը հոս կը դնենք, որպէս զի իմացուի իրեն ինչ հոդւոյ տէր ըլլալը:

Ամանոն Բ. Ուրիշին առջեւ քթիդ տակէն մումուալով մ'երգեր, ու մատուրներովդ կամ ոտունե-րովդ մի խաղար: Կան. ԺԲ. Գործքի տէր մարդիկներու հետ խօսքդ կարծ եւ ազդու ըլլայ: Կան. Իթ. Յար-գելի եւ դիտուն մարդիկներու հետ ստորին ու դատարկ խօսակցութիւն մ'ըներ. աղէտներու հետ դժուարին նիւթերու եւ խնդիրներու վրայ մի խօսիր, ոչ ալ դժ-ժուարաւ հաւատալու խօսքեր խօսէ: Կան. Խ. Զխօ-սած՝ մտածէ, բերնեգդ կիսկատար բառեր մի հաներ, որ չըլլայ թէ զանոնք արհամարհելի ընես, այլ որոշ ու կարգաւորեալ արտարերէ: Կան. ԶԵ. Փյութ տար, որ երկնաւոր լուսոյ (խզմատանկըի) ամեն մէկ կայծը մարփիդ մէջ վառ պահես: Աս խրատներն իր կենաց բոլոր ըն-թացքին մէջ միշտ պահելուն՝ իրեն իբրեւ թէ բնա-կան եղած էին:

Ուաշինկթըն լեզուագիտութեան մէջ չկրթուե-ցաւ: Տղայութեան ատեն գրածներուն մէջ՝ լեզուի ու բացատրութեան կողմանէ տեղիս տեղիս սխալ պակաս չէր. բայց ետքը շատ գրելով պարզ ու յատակ ոճ՝ մը ստացաւ: Հասակը քիչ մ'առնելին ետեւ, դաղղիերէն սորվելու փորձ մ'ըրաւ, բայց կ'երեւայ թէ անոր մէջ քիչ յառաջացում ըրած ըլլայ:

Ուաշինկթըն՝ երբոր տամնուչորս տարւան եղաւ՝ ի-րեն համար իր յօժարութեան ու բերմանը համաձայն կենաց վիճակ մը մտածուեցաւ, որն որ եթէ յաջողե-

լու բլար, իրեն՝ Նախախնամութեան որոշածէն տարբեր կենաց ճամբայ մը պիտ' որ բայցուեր : Իր Լարենտիոս եղբայրը՝ Աւաշինկթրնին ամեն բանի մշջնետուիլն ու յաջողութեամբ տակէն ելելն եւ անոր շարժումներուն ճարպկութիւնը տեսնելով, ուղեց զանիկա բրիտանացի ազնուական տղոց ծովական զինուորութիւն սորվելու դպրոցը դնել, եւ ասոր հարկաւոր եղած հրամանն ալգրով առաւ : Աւաշինկթրն ասոր շատուրախացաւ ու ամէն բանէ աւելի մեծամեծ օգուտներ կը յուսար տակէ : Խակ մայրն ամենեւին մէկ կերպով մը յանձն չառաւ զինքը թող տալու որ ծովի վրայ պտրտի . եւ պյափէս վերջապէս Աւաշինկթրնին նոյն տեսակ կենաց ընտրութիւնը գլուխ չերաւ : Գէորգ Աւաշինկթրն նորեն իր առաջին ուսուցչին քով երթարք կը շարունակէր : Երբոր 16 տարւան եղաւ՝ դասատունէն երաւ, ու քիչ մը ժամանակ Լաւրենտիոս եղբօրք քով՝ անոր մէկ կալուածին մշջ կեցաւ, որն որ Վեռնոն ծովակալին անուամբը Վեռնոնի լեռ կը կոչուէր : Վեռնոն՝ Լաւրենտիոս Աւաշինկթրնին բարեկամն էր. Գէորգ՝ իբրեւ աղնուամարդ պատանի (cadet) անոր քով ծովակալութիւն պիտ' որ սորվէր : Լաւրենտիոս Աւաշինկթրն Ֆերֆէքս անուամբ օրիորդի մը հետ ամուսնացած էր, որն որ իր Աւիլերմ Ֆերֆէքս անուամբ դրացւոյն աղջիկն էր. աս զրացին շատ հարստութիւն ու բրիտանական դազթականութեան մշջ քաղաքական մեծ ազգեցութիւն աներ. խակ Լորտ Ֆերֆէքսին հետ ունեցած աղդականութիւնը հեռուանց էր : Աս ուսումնական ճաշակ ունեցող ու քիչ մ' ալ չափաղանց կարծեաց տէր բլող ազնուական մարդը՝ Անդղիա թողուցած ու Վիրդինիա անցած եւ հօն ընդարձակ գետնի մը տէր եղած էր, որն որ Ալեկանի լեռներէն անդին կ'երկրնայ ու փոթումարի եւ Ռափահանորի մշջուելը կ'իյնայ : Աւաշինկթրն իր եղբօրք հետ հոս բնակած առեն, Լորտ Ֆերֆէքս՝ Աւիլերմ Ֆերֆէքսին, Լաւրենտիոսի աներոջը

այցելութեան կու դար , ու Լաւրենտիոսի եւ Ուիլերմ Ֆերֆեքսի ընտանեաց մէջ եղած փոփոխ երթեւեկութեան պատճառաւաւ՝ Լորտ Ֆերֆեքս գէորգին հետ ալ շատ անդամ կը տեսնուէր :

Ոււաշինկթըն երկրաչափութեան սէր ձգած ըւլալով՝ եղբօրը դաշտերը կը չափէր . Լորտ Ֆերֆեքս երբոր ասիկա տեսաւ՝ միտքը դրաւ որ իր ընդարձակ երկիրներն անոր չափել տայ , որովհետեւ զանազան պատճառներու համար անհրաժեշտ հարկ էր որ իր երկիրներուն ան վերջին սահմաններն , որոնք թէեւ մշակուած չէին , բայց ամենէն պատղաբեր տեղերն էին , առանց իրմէ հրաման առնելու ուրիշները ընտկութիւն հաստատած էին : Աս անկարգութեան ու շփոթութեան վերջ մը տալու համար , հարկ էր որ նոյն երկիրներուն սահմանները որոշուէին : Աս ծանր գործքը , որուն հետ մեծ պատասխանատուութիւն մը կապուած էր , մեր պղտի երկրաչափը յանձն տռաւ , եւ 1748ին Ուիլերմ Ֆերֆեքսին տղուն՝ գէորդ Ֆերֆեքսին հետ դէպ ի Ալեկանի լեռներուն ձորերը ճամբայ ելաւ : “Նոյն ճամբորդութիւնն երկու ամիս տեւեց . անոր օրագրութեան մէջ գրուած տեղեկութիւններէն կ'իմանանք որ հոն շատ տաժանելի աշխատութիւն կրած է : Մարտի 15ին կը գրէ թէ “Մինչեւ դիշեր խիստ աշխատելին ետեւ ետ գարձանք : Ընթրելին ետքը հանգչելու խուց մը տրուեցաւ . ես կարգաւորեալ կերպով պառկիլ ուղելով՝ հանուեցայ որ որոշուած անկողինք մտնեմ . մէյ մ'ալ ապշեցայ մնացի , երբոր տեսայ որ անկողին ըսուածն ուրիշ բան չէր , բայց եթէ առանց սաւանի կամ մէկ ուրիշ անոր տեղ բրոնող նիւթի մը՝ մէկտեղ ժողվուած ու շխտկուած քիչ մը յարդ ու մէյ մ'ալ հին պատուած ու ողորմելի բրդէ վերմակ մը : Ելայ նորէն հագուեցայ ու մէկալ ընկերներուս պէս քնացայ , :

Ուաշինկոմըն իր աս գործքն աղեկ կատարելէն ետքը մեծ անուն հանելով՝ արտ չափելու հրապարակական պաշտօն ունեցաւ, որն որ այնչափ աւելի ծանրակշիռ էր, որչափ որ Ալիրդինիայի մէջ նոյն արուեստը գիտցող քիչ կար. ետքէն իր աս պաշտօնը շատ մեծացաւ ու իրեն մեծ վաստակ բերաւ:

Ըստ 1751ին Ալիրդինիայի դրացի եղող Գաղղիացիք ու Հնդիկք՝ բրիտանական գաղթականութեան շատ նեղութիւն կու տային, Գաղղիացիք սահմաններուն վրայ յարձակումներ, իսկ Հնդիկք աւարառութիւններ ընելով: Ասոնց դէմ դնելու եւ քիչ մ'ետքը Գաղղիայի ու Մեծին Բրիտանիայի մէջ բացուելու պատերազմի մը պատրաստութիւն տեսնելու համար, որոշուեցաւ որ գաղթական քաղաքացի գորքը կարգաւորուի ու Ալիրդինիա զանազան բաժին ըլլայ, եւ ամէն մէկ բաժնին վրայ զինուորական հազարապետի աստիճանաւ մէջ մէկ զօրապետի օգնականներ դրուին: Ուաշինկոմըն իր քսան տարւան հասակին մէջ, հաւանականաբար իր ֆերֆէքս բարեկամին գործակցութեամբ՝ նոյն աստիճանին բարձրացաւ: Եւ անկէ մեծ դրամական շահ տեսնելով, որովհետեւ տարին 150 սթերլին մուտք ունէր, զինուորական արուեստի մէջ գործնականապէս վարժելու սաստիկ բաղձանք ունեցաւ, եւ սկսաւ մեծեռանդով քաջ զինուորականէ մը դառ առնուլ, զինուորական կրթութիւն ընել եւ նոյն արուեստին վերաբերեալ անհամար դրքեր կարդալ:

Աս միջոցիս Լաւրենտիոս արդէն շատոնց հիւանդ ըլլալով, բժիշկներն անոր խորհուրդ տուին որ Պարպատոսի օգն առողջ ըլլալուն համար քանի մ'ամիս երթայ հոն կենայ: Եւ որովհետեւ ան աստիճանի ծանր հիւանդ էր՝ որ առանձին չէր կրնար երթալ, հարկ եղաւ որ Ուաշինկոմըն անոր ընկերանայ: Հոն Ուաշինկոմըն ծաղկի հիւանդութիւն ունեցաւ, բայց քիչ ատենուան մէջ ոքնացաւ: Նոյն տեղւոյն օգն եղօրը

շքարմարելով, գարնան ուղեց Պերմուտաս երթալ։
Ան ատեն Ուաշինկթը նորէն Վիրդինիա դարձաւ,
բայց առ թէութեամբ որ եթէ գարնան Լաւրենտիոս
դրելու ըլլար, անոր ամսւսինը հետն առած քովը պի-
տի երթար։ Բայց առ կարդադրութիւնն ի գործ գնելու
առիթ չեղաւ, որովհետեւ Պերմուտասին օդն ալ
Լաւրենտիոսին չհամաձայնելով, հարկ եղաւ որ նորէն
Վիրդինիա դայ։ Հոսիր կալուածին մէջ 1752ին Յուլիսի
26ին մեռաւ, ու կինը մէկ աղջիկ զաւակով՝ որուն լե-
զուն դեռ չէր բացուած, այրի թողուց։ Վեռնոնի լերան
կալուածը կտակով նոյն աղջկան ժառանգութիւն թո-
ղուց, բայց առ թէութեամբ որ եթէ ինքն ալ անժա-
ռանգ մեռնելու ըլլայ, ան ատեն իր այրի կնոջը կենաց
հանդիսաւ պահպանութեանը հարկաւոր եղած տարե-
կան հասոյթն անկէ հատուցանելու պայմանաւ։ Ուա-
շինկթինին անցնի։

Ուաշինկթը Պարագատոսմէն դալուն պէս՝ մեծ փու-
թով ու յարատեւութեամբ իր զինուորական պարտա-
ւորութիւններուն ձեռք զարկաւ, եւ Տինուիտի Վիր-
դինիայի կառավար դրուելու ատեն, երբոր նոյն դաշ-
թականութիւնը չորս մեծ զինուորական մաս բաժ-
նուեցաւ, Ուաշինկթը հաղարապետն ան աստիճանի
համարում ստացած էր՝ որ հիւսիսային բաժինն անոր
ձեռքը տրուեցաւ։ Իր պարտքն էր զանազան կոմսու-
թեանց այցելութիւն ընել, որպէս զի պաշտօնակաները
կրթէ, վարժեցընէ եւ զօրահանդէս ընելով դասակները
քննէ, զէնքերն ու ամէն կազմածքը հոգայ եւ զօրաց
մէջ միօրինակ ու միաձեւ կրթութիւն հաստատէ։

Գ Հ Ա Խ Խ Բ .

Ա լ ե ր դ ի ն է ա յ ի ս տ հ մ ա ն ն ի ն վ զ լ ր ա յ գ ա ս ա լ ո ւ ի ա ց ւ ո ց ն ե ր ո պ պ ա ր ե ր ա լ ո ւ :

Ա Ա և ե կ ս ն ւ թ լ ե ռ ն ե ր է ն ա ն դ ի ն ե ղ ո ղ ը ր ի տ ա ն ա կ ա ն ե ր կ ի ր ն ե ր ո ւ ն ս ա հ մ ա ն ի ն վ ր ա յ գ ա ղ ղ ի ա ց ւ ո ց ը ր ա ծ յ ա ր ձ ա կ ո ւ մ ն ե ր ո ւ ն ն ո ր ա ն ո ր լ ը ե ր ն ա մ է ն օ ր կ ը լ ս ո ւ է ի ն : Ա ս լ ը ե ր ը մ ի ն չ ե ւ մ ա յ ր ե ն ի ե ր կ ի ր ը (Ա ն դ ղ ի ա) հ ա ս ն ե լ ո վ , ը ր ի տ ա ն ա կ ա ն խ ո ր հ ր դ ա ն ո ց ը Վ ի ր դ ի ն ի ա յ ի Տ ի ն ո ւ ի տ ա տ ի կ ո ւ ս ա կ ա լ ի ն հ ր ա մ ա ն խ ր կ ե ց , ո ր ե ր կ ր ի ն ս ա հ մ ա ն ն ե ր ը մ ա ն ո ղ ն ե ր ն հ ա լ ա ծ ե լ ո ւ ե ւ խ ն դ ր ո յ տ ա կ ի ն կ ո ղ ե ր կ ի ր ն ե ր ո ւ ն վ ր ա յ ը ր ի տ ա ն ա կ ա ն ի ր ա ւ ո ւ ն ք ը հ ա ս տ ա տ ո ւ ն պ ա հ ե լ ո ւ հ ա մ ա ր ' Օ հ ի ո յ ի ք ո վ ե ր կ ո ւ բ ե ր դ շ ի ն է : Ա ս բ ա ն ի ս ի բ ր ե ւ ս կ զ բ ն ա ւ ո ր ո ւ թ ի ւ ն մ ը Տ ի ն ո ւ ի տ ա տ ի ն ա խ ս ե ւ յ ա ռ ա ջ ո ւ զ ե ց բ ր ի տ ա ն ա ց ւ ո ց թ ա գ ա ւ ո ր ի ն կ ո ղ մ ա ն է ' ա շ խ ա ր հ ա կ ա լ ո ւ թ ի ւ ն ը ն ո ղ գ ա ղ ղ ի ա ց ւ ո ց զ օ ր ա ց հ ր ա մ ա ն ա տ ա ր ի ն պ ա տ գ ա մ ա ւ ո ր մ ը խ ա ւ ր ե լ , ի մ ա ն ա լ ո ւ հ ա մ ա ր թ է ի ն չ պ ա տ ձ ա ռ ա ւ բ ր ի տ ա ն ա կ ա ն ե ր կ ր ի ն վ ր ա յ կ ը յ ա ր ձ ա կ ի . ա ս ա ռ թ ո վ կ ո ւ զ ե ր մ ի ա ն գ ա մ ա յ ն ն ո յ ն ա ս պ ա տ ա կ ի չ զ օ ր ա ց բ ա զ մ ո ւ թ ի ւ ն ը , զ օ ր ո ւ թ ի ւ ն ն ո ւ շ ա ր թ ո ւ մ ը դ ի տ ե լ , ո ւ ն ա ե ւ չ ն դ ի կ ի ն ե ր ն ա լ ի ր կ ո ղ մ ը շ ա հ ե լ ո ւ փ ո ր ձ մ ' ը ն ե լ տ ա լ : Ո ւ ա շ ի ն կ ի թ ը ն թ է պ է տ ա ս ա տ ե ն ք ս ա ն ա ւ ե ր կ ո ւ տ ա ր ւ ա ն ե ր , բ ա յ ց ա ս բ ա ն ս դ լ ո ւ խ տ ա ն ե լ ո ւ ա մ ե ն է ն յ ա ր մ ա ր ս ե պ ո ւ ե ց ա ւ :

Ո ւ ա շ ի ն կ ի թ ը ն հ ե տ ն ե օ թ ը հ ո դ ի ա ռ ա ւ , ո ր ո ն ց մ է կ ը գ ա ղ ղ ի ա ց ւ ո ց ո ւ մ է կ ա լ ը Հ ն դ ի կ ի ն ե ր ո ւ հ ե տ խ օ ս ե լ ո ւ թ ա ր դ մ ա ն պ ի տ ' ո ր ը լ լ ա յ ի ն : Ա ս ո ն ց հ ե տ ա ն տ ա ռ ն ե ր է , ձ ա խ ի ն ն ե ր է ե ւ դ ե ռ ք ա ղ ա ք ա կ ա ն ո ւ թ ե ա ն ե ր ե ս չ տ ե ս ա ծ տ ե ղ ե ր է ա ն ց ն ե լ ո վ ' 560 ա ն դ ղ ի ա կ ա ն մ զ ն ձ ա մ բ ա յ ք ա լ ե ց : Ի ր ձ ա մ բ ո ր դ ո ւ թ ե ա ն գ լ խ ա ւ ո ր ն պ ա տ ա կ ի ն ե ր ը կ ա տ ա ր ե ա լ գ լ ո ւ խ հ ա ն ե լ է ն ե տ ե ւ , շ ո ւ ր ջ ե ր ե ք ա մ ի ս ե տ ք ը Վ ի ր դ ի ն ի ա յ ի գ լ խ ա ւ ո ր ք ա ղ ա ք ը ' Ո ւ ի լ ե ր մ ա պ ո ւ ր կ դ ա ր ձ ա ւ : Տ ի ն ո ւ ի տ ա տ ի կ ա ռ ա վ ա ր ի ն զ ա ն ի կ ա խ ր կ ե լ ո ւ ն գ լ խ ա ւ ո ր ն պ ա տ ա կ ի ն ե ր ն ա ս ե ր ե ք ն է ի ն : Ա ն -

գղիական բերդ մը շինելու յարմար տեղ մը գտնել,
հնդիկ ցեղերու հետ բանակցութիւն՝ Գաղղիացւոց
դէմ անոնց օգնութիւնն ապահովընելու համար, ու
Գաղղիացւոց ամրոցն այցելութիւն մ'ընել: Ուաշինկ-
թըն իր աս պաշտօններն աղեկ կատարեց: Գաղղիա-
ցւոց ամրոցին մէջ հրամանատարին հետ երկայն խօ-
սակցութիւններ բրաւ, բայց երբոր աս խօսակցութիւն-
ներէն բաղձալի հետեւութիւն մը յառաջ չեկաւ՝
Ուաշինկթըն թողուց ետ դարձաւ, ու իր պատգամա-
ւորութեան ելքը Տինուխտի կառավարին իմացուց:
Գառնալէն անմիջապէս ետքն իր ճամփորդութեան օ-
րագրութիւնը հրատարակուեցաւ, որն որ նոյն առեն
Գաղղիացւոց ու Անգղիացւոց մէջ եղած յարաբերու-
թեանց իրբեւ վկայագիր մը համարուելով՝ նոյն դաշ-
թականութեան ու Անգղիայի ամէն լրագիրներուն մէջ
տպուելով ծանուցուեցաւ:

Տինուխտի կուսակալն սկսաւ մէծ դործունեւու-
թեամբ պատերազմի պատրաստութիւններ աեմնել:
Ալիրդինիայի օրէնսդիր ժողովը սովորական ատենէն
յառաջ բացաւ, որպէս զի անանկ վտանգաւոր ժամա-
նակ հարկաւոր տեմնուած կարգաւորութիւններու
ձեռք զարնուի. Եւ աս ալ բաւական չուպելով՝ մէկալ
դաւառներու կուսակալներուն ալ թուղթ զրեց յոր-
դորելով զանոնք որ արթուն կենան: Կակ բրիտանական
գաղթականները կուսակալին դործունեւութեան հա-
մաձայն չշարժեցան: Ալրսէին թէ “Ստիպում չունինք
անանկ պատերազմի մը մէջ մանելու՝ որ մեզի ամենեւին
վերաբերութիւն մը չունի: Ալիրդինիայի կուսակալն
ի՞նչ կրնայ ընել թէ որ Գաղղիացիք Օհիոյի քով
հաստատուիլ ուղելու ըլլան: Նախ մէյ մը տեսնենք թէ
արդեօք անոնք ստուգիւ թագաւորին երկիրը սոտք կո-
խած են: Մեծին Բրիտանիայի թագաւորը՝ Գաղղիայի
թագաւորէն ի՞նչ աւելի իրաւունք ունի աս երկրին
վրայ: Եւ թէ որ աս գետինն իրօք Մեծին Բրիտանիայի

թաղաւորին կը վերաբերի, ան ատեն ինչու իր սեպհական զինուորները չեխրկեր Գաղղիացիները վռընտելու համար, եւ ասոր հակառակ թող կու աայ որ իր գաղթականները կուռին, որոնց ամենեւին հոգերնին չէ Գաղղիացւոց ասերկիրը գրաւելը կամ չգրաւելը, : Աս արտաւնջը կուսակալը շատ տրտմեցաւց : Երկայն վիճելին ետքը՝ նոյն օրենսդիր ժողովը վերջապէս յանձնառաւաւ, որ գաղթականութեան պաշտպանութեան համար աասր հազար սթերլին տրուի . բայց աս բանիս հաւանութեան կերպն զկուսակալը շատ տհաճեցաւց, ինչպէս Հոլուերզնէս կոմսին գրածէն ալ կը տեսնուի, թէ “Գաղթականներուն ասանկ հասարակապետական զգածմունքն ինծի շատ ցաւ կը պատճառէ,, :

Այսու ամենայնիւ շատ գաղթական զօրք ժողվեցաւ ու Ֆրայ անունով Անդղիացի գնդապետ մ'անոնց վրայ առաջին հրամանատար անուանուեցաւ : Ուաշինկութըն ալ գնդապետի տեղակալի աստիճանի բարձրանալով՝ անոնց վրայ երկրորդ հրամանատար գրուեցաւ : Երբ որ կուսակալը եւ Ֆրայ գնդապետը մէկ կողմանէ գաղթականներուն հրատարակութիւն կը հանեին զէնք առնելու համար, եւ ինկընակամ զինուոր գրուողին երկիր կը խստանային, մէկալ կողմանէ Ուաշինկութըն գնդապետի տեղակալը զօրաց երեք փոքր գասակով խրկուեցաւ Գաղղիացւոց յառաջ քարող զօրաց գնդերը պաշարելու համար : Պատերազմին մէջ առջի անգամ ճակատ առուղին ինքն եղաւ : Երբոր լուց թէ Գաղղիացիք Օհիոյի գետախառնունքին քովի բերդն առեր են, եւ թէ թշնամոյն մէկ մասն իրեն գէմ կը քալէ՝ պատշաճ սեպեց դէպ ի անապատ քաշուիլ, ու 1754ին Մայիսի 27ին անոնց 50 հոգւով փոքր հատուածին հետ զարնուեցաւ որուն որ Ժիւնոնիլի ու իր մարդիկներէն 10 հոգի զարնուեցան մեռան, եւ ասոնցմէ զատ 10 հոգի ալ գերի ինկան, ասոր հակառակ Ուաշինկութըն մէկ մեռեալ երկու կամ

երեք ալ վիրաւոր ունեցաւ։ Դեռ կերպապէս պատերազմ հրատարակուած չէր, անոր համար նոյն երկու յառաջապահ գնդերուն մէջ պատահած փոքր կոխոր թէ Գաղղիայի ու թէ Անդղիայի մէջ՝ չափազանցութեամբ պատմուած լուր ենթադրուելով, հաւտացող չեղաւ։ Գաղղիայի մէջ Ժիւնսնիլի մահն իբրեւ հասարակ մարդասպանութիւն մը հրատարակուեցաւ, եւ բանաստեղծութեան նիւթեղաւ, որուն մէջ Ուաշինկութըն, ինչպէս արդէն կը մակաբերուի, պատուաւոր կերպով մը չժիշտեցաւ։ “Նմանապէս թէ որ Ավրատիոս Ուալֆոլին նոյն փոքր կոռուէն քիչ մը ետքը գրած” Պէորդ երկրորդին յիշատակարանները, անուամբ գլուխին մէջ ըստած մէկ խօսքին նայելու ըլլանք, կ'երեւայ թէ նոյն դէպքն Անդղիայի մէջ ալ աղէկ տեսնուած չէ։ Ուալֆոլ ասանկ կ'ըսէ. Ուաշինկութըն հաղարապետն իր փոքր յաղթութեան վրայ տուած պաշտօնական տեղեկութիւնը հետեւեալ խօսքով կնքած է. “Գնդակներուն ձայնն առի, հաւտացէք ինծի, որ ան ձայնին մէջ կախարդիչ զօրութիւն մը կար,, Թագաւորն երբոր ասիկա լսեց՝ շատ աղէկ ըստաւ, “Անիկա եթէ շատ գնդակներու ձայն լած ըլլար՝ ասանկ չէր խօսեր,, Ուալֆոլ առ ըսելէն ետեւ խօսքն առ կերպով յառաջ կը տանի : “Աս յանդուզն պարծենկոտը, իր մեծաբանութեան վրայ շուտով ամշցաւ,, Անդամ մը Ուաշինկութընին հարցուցին որ, կ'ըսէ, արդեօք ան խօսքը, որն որ իր վրան կը պատմուի թէ րած ըլլայ, ստուգիւ ըստած է : Ան ալ պատասխան տուաւ, որ “Եթէ ըստած եմ նէ, երիտասարդութեանս ատեն ըստած եմ,, :

Վյրայ գնդապետը բանակ երթալու ատեն ճամբորդութեան մէջ մեռնելով, վերին հրամանատարութիւնը ինս Ակովտիացի գնդապետին ուղեցին ատալ, բայց անիկա յանձն շառնելով՝ Ուաշինկութըն վերին հրամանատար դրուեցաւ։ Ան ատեն Ուաշինկութըն շատ դժուարութեան մէջ մտաւ, վասն զի խնայութեան համար թու-

շակինին քիչցուած ըլլալուն՝ պաշտօնակալներն ու դինուորները տրատունջ կ'ընէին։ Բայց ձեռքէն եկած ամէն կարելի միջոցը բանեցուց բանակն աղէկ կարգաւորութեան մէջ բռնելու համար։ Աս միջոցիս միանդամայն պատերազմն յառաջ տանելու համար՝ 300էն աւելի դադիթական եւ 150էն աւելի կանոնաւոր զօրք Մաքէ հարիւրապետին ձեռքը տուաւ։ Վախնալով որ շրլայ թէ Գաղղիացի զօրքը Տիւքէն բերդէն յառաջ քալէ, նոյն կողմերուն անապատներուն մօտիկ րւող ՄԵծ մարդագետին ըսուած տեղը քաշուեցաւ։ Որովհետեւ զօրքը թնդանօթներ եւ ուրիշ բեռեր հետր կրելուն համար յողնած եւ միանդամայն պաշարի ալ կարօտ եր, որոշեց որ հոն պատնէշներ շինէ կենայ եւ օդնութեան սպասէ։ Հան բերդ մը շինեց, որուն ոնունը Նիսէսիթի դրաւ։ բայց յանկարծ նոյն բերդը 900ի շափ Գաղղիացիներէ պաշարուեցաւ։ Ուաշինկթը քիչ մ'ատեն դէմ կենալէն ետքր՝ կատարեալ պատուաւոր կերպով դաշինք մը գնելու եւ Ուիլս Քրիք քաշուելու հարկադրեցաւ։ Ասանկ դժուարին պարագայի մէջ այնպէս վարպետութեամբ վարուեցաւ, որ թէ ինքն եւ թէ իր փոքր բանակն օրէնսդիր ժողովին դովութիւն առնելու արժանի եղան։

“Եղն ատեն Տինուիտի կուսակալը, գաղթական զօրքն աւելի լաւադոյն կերպիւ կարգաւորելու համար նոր առաջարկութիւն մ'ըրաւ։ Որուն դործագրուելովը թէպէտ եւ մէկ կողմանէ Ուաշինկթը զօրաց վերին հրամանատարութենէն հասարակ զօրագլխի կարգ անցնելով պատիւը պիտի նուազէր, բայց մէկալ կողմանէ գէթ աս առաւելութիւնը պիտ' որ ունենար՝ որ թագաւորէն զրուած հրովարտակով մը պաշտօնական կերպով զօրապետ պիտ' որ ճանչցուէր։ ի վերայ այսր ամենայնի աս բանս որ տեսաւ՝ հրամանատարութիւնը թուզուց ու բանակն ելաւ։ Մերիլէնաի Շարփ անուն կուսակալին իրեն աղաչած ատեն, որ բանակին մէջ մնայ-

առանկ պատասխան տուաւ . “Թե՞ որ դոք կը համարիք որ ասանկ պատիւ մը յանձն առնում , որուն ոչ յարդ ոչ պատիւ յարակցեալ է , բսել է թէ իմ տկարութեան վրայ շատ անարդ համարում ունիք , : Այսպէս սով 1754էն մինչեւ 1755ին ձմեռը սոսկական կեանք անցուց : Իսկ 1755ին գարնան՝ երբ որ Պրատառը զօրապետն երկու գրանդ զօրքով Մեծ Բրիտանիային Վիրդինիա եկաւ , իբրեւ զօրապետի օգնական տնօր բնկերացաւ : “Պէտք են զիս դոնէ քիչ մը արդեանց տէր մարդ մը սեպել , կ'ըսէր , եթէ մասածելու ըլլան որ զիս պատերազմի գաշտը տանողը չէ թէ փառափիրութեան եւ բնշատիրութեան խորհուրդն , այլ մի միայն հայրենեացս ծառայելու գովելի բազանքն է , :

Պրատառը արշաւանքին գժբախտ ելքը ծանօթ է , Պրատառը Վիրդինիային առենուան թղթատարութեան ընդհանուր տեսաւչ Բենիամին Գրանդլինին միջնորդութեամբ՝ պատերազմական կահ կարասիքն ու ըեռերը տանելու համար 150 կտոք , եւ անոնց համար հարկաւոր ձիանքը պատրաստելն ետեւ՝ գեղ ի արեւմուտք ճամբայ ելաւ Տիգրեանի բերդը յարձակմամբ առնելու եւ վերջապէս Գաղղիայիք բրիտանական իշխանութեան երկիրներու մշտն դուրս հանելու մտօք : Պրատառը Ասդղիայի պաշտօնեաներուն զրած թղթին մշջ , գաղթականներուն անգործունեալութիւնն ամբաստանելն եալը . Բենիամին Գրանդլինին ինքնակամ ու ձրի ծառայութիւնը զտվութեամբ կը յիշէ , բսելով թէ “Բոլոր Վիրդինիայի մշջ պատրաստակամութեան եւ արդարամտութեան օրինակ մինակ զինքը տեսած եմ , : Իր արշաւանքին մշջ ծանր ու գժուարին ձեռնարկութեան մը հարկ ըլլալով՝ իր նոր օգնական զօրապետը (Ուաշինգտոն) խորհրդի կանչեց : “Ես , կ'ըսէ Ուաշինգտոն , որ շափ որ կրնայի բացայացաւ կերպով իրեն խորհուրդ տափի , որ եթէ աւելի յառաջ երթալ կ'ուզէ՝ միայն սակաւաթիւ բայց բնտիր զօրքով , եւ ամենահարկաւոր զէնքեւ

բով ու պաշարով յառաջ քալէ . իսկ ծանր թմնդա-
նօմներն եւ ուրիշ ծանրութիւնները՝ կամաց ու հան-
դարս քայլով ետեւէն բերել տայ , : Աս խորհուրդը
յաղթեց . բանակն երկու մաս բաժնաւեցաւ : Պրատառք
զօրապետը 1200 հսգւով յառաջապահ գունդն առա-
ղնաց , եւ մէկալ մնացած զօրքը Տէօնպէր գնդապետին
առաջնորդութեամբը կամաց կամաց ետեւէն կ'երթար :
Ուաշինկոմը ճամբան օրերով տենդի հիւանդութեամբ
պատկեցաւ : Իսկ Յուլիս ամսոյն 8ին իրիկունք նորէն
Պրատառք զօրապետին եկաւ , երբոր զօրքը Տիւքէսնի
բերդէն 15 մզն հեռու՝ Մոնսնկաէլա գետին եղեցքը
բանակած էր : Եղն բերդին համնելաւ համար պէտք էր
երկու անդամ գետէ անցնիլ , եւ անոր հարաւակողմը
խել մը ճամբայ ընել : Սփարքս Ուաշինկոմին վարուց
համառօտագիր պատմիչը կը գըրէ թէ “Յուլիսի 9ին առ-
տուանց կանուխ արդէն ամէն բան պատրաստ էր . բոլոր
զօրքն Եռուկիոկանի գետաբերանէնքիչ մը վեր՝ գետն ան-
ցաւ , եւ Մոնսնկաէլա գետին հարաւային եղեցքին վրայ
ամենայն կարգաւորութեամբ յառաջ գնաց : Ուաշինկոմը
շատ անդամ կ'ըսէր թէ , տեսած տեսարաններուս մէջ
ամենէն գեղեցիկը՝ բրիտանական բանակին նոյն առառ
ճամբայ ելլելու տեսարանն էր : Ամենայն ոք իր մաքուր
համազգեստը հագած , զօրքը գունդ գունդ եղած խիստ
կարգաւորութեամբ յառաջ կը քալէր՝ երբ որ արեւը
անոնց փայլուն զէնքերուն վրայ կը ճառագայթէր . աջ
դին գետը մեզմ ընթացքով կը վաղէր կ'երթար , իսկ
ձախ դին թանձրախիտ անտառ մը բոլոր բանակին վրայ
շուք կ'ընէր : Թէ պաշտօնակալներն ու թէ զինուորներն
առ հասարակ բարի բարի յոյսերով եւ հաստատոն վստա-
հութեամբ քաջալերուած էին : Ասանկով երբոր երկրորդ
անդամ գետին վրայէն անցան ու գէպ ի ան բերդն եր-
թալու ճամբուն վրայ անտառային բլի մը վրայ ելան ,
յանկարծ դարանի մտած թշնամիներուն երկու կարդ
հրացանի զօրաւոր գնդակներէն յարձակում կը եցին ,

որով եւ մէջերնին շփոթութիւն ինկաւ։ Զօրքը զարհուր
րած ու շփոթած ինչ ընելիքը չէր զիտեր, ուստի եւ
առանց նայելու ինչպէս որ կը հանդիպէր անտառներու
մէջէն սկսաւ կրակ ընել. բայց միանգամայն թշնամւոյն
անձրեւի պէս աջէն ու ձախէն տեղացող մահաբեր գըն-
դակներէն զերծ մնալու համար՝ իրարմէ ցիր ու ցան
բաժնուեցաւ։

Աս անհաւասար զօրութեամբ եղող կոխւն երեք
ժամ տեւեց, եւ անկէ ետեւ Սեւերն ու Գաղղիացիք
իրենց պահութած այրերուն մէջէն սկսան կարգով ու
կանոնով դուրս ելլել. առոր հակառակ Անդղիացիք ան
շփոթութեան եւ յուսահատութեան մէջ իրարու վրայ
կրակ կը ընէին։ Արիւնհեղութիւնը զարհուրելի էր. մար-
դիկներուն կէսէն աւելին կամ մեռած եւ կամ վիրաւո-
րուած էին։ Ութունուվեց պաշտօնականերուն մէջէն նր
մեռած ու 37ը վիրաւորուած էին. նոյն իսկ Պրատոռքը
զօրապետը ծանր վէրը առած էր։ Աս պատերազմին
մէջ միայն Ռւաշինկթըն էր որ աներկիւղ քաջութիւն
կը ցուցընէր. առ դին ան դին վազելով իր զօրապետին
հրամանները կը տանէր, որով ամենէն աւելի թշնամւոյն
գնդակներուն հանդիպելու վտանգի մէջ էր։ Աս պատե-
րազմէն ետքն իր եղրօրը գրած մէկ նամակին մէջ ա-
ռանկ կը զըռցէ. “Մինակ Աստուծոյ առանձին մէկ
խնամքով առ պատերազմէն ողջ դուրս ելայ, որովհետեւ
վրայի զգեստս չորս տեղէն գնդակով ծակուած էր,
երկու անգամ հեծած ձիերս զարնուեցան մեռան, ու
չորս դիս ընկերներս կը զարնուեին կիյնային,,։”

Առշաւանկին անյաջող ելքը խելմատեն ընդհանուր
խօսակցութեաննիւթեաւ, եւ դժբախա Պրատոռքին
անոնքը բամբասուեցաւ։ “Նոյն արշաւանկին մասնակից
ըլլողներուն մէջ միայն Ռւաշինկթըն եղաւ որ անկէ
պատիւ քաղեց։ Ստուդուեցաւ որ ինք Պրատոռքը զօ-
րապետին խորհուրդ մը տուած էր, բայց նոյնն անփու-
թութեամբ ի զործ չէր գրուած։ մասնաւորապէս աս

խորհուրդը տուած է եղեր՝ որ բանակին առջեւեն Հնդիկ պահանորդներ խրկուին. դարձեալ անոր քաջասրատութեամբն եւ աշխուժութութեամբն եղաւ՝ որ մնացորդ զօրքն առանց շփոթելու դարձեալ դետին անդիի եղերքն անցաւ։ Անոր համար քանի անդամ որ Մանոնկաելայի քովի ձախորդ պատերազմին վրայ յիշատակութիւն կ'ըլլար՝ Ուաշինկոթինին անոնք գովութեամբ կը յիշուեր։

Աս միջոցիս երիտասարդ դիւցազնը, բանակին մեջ ալ դործ չունենալով՝ Մանթ Վեռնոն զնաց, որն որ իր Լուրենտիոս եղբօրը տղուն մեռնելովն իրեն ժառանգութիւն ինկած էր։ Հսո նոյն բաժնին զօրապետի բնդհանուր օդնականի պաշտօնին պարտքերուն կը զբազեր։ Բայց բոլոր գաղթականներուն մատադրաթիւնն իր վրայ գառնալով՝ առանձնութեանը մեջ շատ ատեն շկրցաւ մնալ։ Պրատառոք զօրապետին զօրաց պարտութեան վրայ ամէն կարգեւ ու վիճակէ մարդիկներու սրաբն մեջ ան աստիճանի պատերազմական հոգի դրդուուցաւ, որ պատերազմի խօսքերն ու հայրենեաց սէրը նոյն իսկ բեմերուն վրայէն կը քարոզուեր։ Սամուել Տեւիս ինքնակամ զօրաց գնդի մ'առջեւ՝ իր քարոզին մեջ Ուաշինկոթինին վրայ անանկ բան մ'ըսաւ, որն որ նոյն առան մեծ ազդեցութիւն ըրաւ, եւ եաբէն ալ իբրեւ նախագուշակութիւն շատ անդամ՝ յառաջ բերուեցաւ։ Քարոզիչը Վիրդինիայի զօրաց ցուցրցած քաջասրատութեան վրայ խօսած առեն՝ ասանկ բասւ. “Իբրեւ աս բանիս զարմանալի օրինակ մը, պէտք եմ երիտասարդ դիւցազն Ուաշինկոթին գնդապետը յառաջ բերել, ուրուն կ'եանքն, ինչպէս որ կը յուսամ, Աստղեցոյնախամնամութիւնն անոր համար ասանկ զարմանալի եղանակաւակաւ պահեց, որովհետեւ իր հայրենեացը համար մեծ ծառայութիւն մ'ընել պիտի որ տայ անոր,։ Բոլոր գաղթականներուն բնդհանուր զգածումն աս էր, եւ առ զգածման համաձայն ալ օրէնսդիր ժողովքը պատերազմի

պատրաստութեան համար 40,000 փաւնիթ սթերլին տալու հաւանելին ետքը՝ ուղեց որ Աւաշինկթըն բոլոր Վիրդինիայի զօրաց վերին հրամանատարութիւնը վրան առնու : Աւաշինկթըն յառաջ քան աս բանս յանձն առնուլը՝ քանի մը պայմաններ առաջարկեց, ու ի մէջ այլոց պահանջեց որ իր պաշտօնականներան բնարաւթեան մէջ քուէ ունենայ, կանոնաւոր զօրաց գնդերուն մէջ առելի աղեկ կարդաւորութիւն մը խոթուի, թուշակն անյապաղ վճարուի, եւ անանկ ընդհանուր վերանորոգութիւն մ'ըլլայ՝ որով զօրաց ուտելիք հացընելու համար անխափան կերպ մը հաստատուի :

Աւաշինկթըն 1755ին աշնան վերցիշեալ բարձր պաշտօնին մէջ գրաւեցաւ, եւ երեք տարի անոր մէջ մնաց : Առ առեն անոր դործած դործքերուն պատմութիւնը հստ մէկիկ մէկիկ յիշելն առելորդ կը սեպենք : Մեզի բաւական կ'երեւայ ըսել, թէ իր նոյն ժամանակը վրան ցուցրցած յատկութիւնները՝ զանիկա բոլոր կենացը մէջ երեւելի բրին . կ'ուղեմ ըսել իր խոհեմութիւնը, համբերութիւնը, մտաց հաստատութիւնն, անձնուրացութիւնն ու կարգի կանոնի ձիշդ պահպանութիւնը : Ուրովհետեւ դաղթականութեան պաշտօնեանները՝ զիշնուորական ծառայութեանց հետ կապակցութիւն ունեցող ամեն դործքի մէջ դանդաղութիւն եւ անդործութիւն ցուցընելուն համար՝ Աւաշինկթըն միշտ ստիպուած էր մինակ պաշտօպանողական դիլք մը բոնած կենալու, անոր համար տոիթ չունեցաւ քաջ զօրավարի անուն համող մեծամեծ դործքեր դործելու : Բայց իր նոյն պաշտօպանողական դրից մէջ ստացած վարժութիւնն ու ճարպկութիւնը՝ ապագայ դործողութեանցը համար շատ հարկաւոր եւ օգտակար եղաւ : Ինքը մինչեւ 1758 ներփակար, հրամանատարութեան պաշտօնը պահեց . եւ որովհետեւ պատերազմին գլխաւոր նպատակն Օ՛խոյ բերդը նորէն գաղղիացւոց ձեռքէն ես առնուլ էր, երբ որ աս վախճանին հասաւ՝ դործքերէն քաշուեցաւ ու նորէն Մաւնիթ Վեռնոն գնաց :

Գ Լ Ռ Ի Խ Խ Գ .

Ուշինդրւն 1759—1775 անցուցած առաջնին ու ճառ-
ողաբական լեռներ :

ՈՒՍՏՎԵԿԹԲՆ 1759ին Նոր Եսորկ այցելութեան մը
գայած ատեն, իր սրատակից բարեկամներէն մէկան աղ-
ջիկն ուղեց կնութեան առնուլ, բայց չյաջողեցաւ. վասն
զի դեռ իր միտքը յայտնելու առիթ չունեցած՝ Նոր
Եսորկէն ելլելու հարկ եղաւ, ու նոյն օրիորդը՝ Պրատու-
քին արշաւանաց մէջ Ուաշինկոմբընին գործակից ու ըն-
կերն եղաղ Մորս Հարիւրապետին հետ ամսւանացաւ:
Ետքը երբոր 27 տարւան էր՝ 1759ին, Յունուարի 6ին,
Մարթա Քամթիս անուամբ բարեկիրդ ու Հարուսա-
կնկան մը հետ ամսւանացաւ, որն որ երկու որդւով այրի
մնացած էր, ու իր առջի երկանն ստացուածքն իր ու նոյն
երկու որդւոցը մէջ բաժնուած էր:

Ուաշինկոմբըն ասկէ ետքը 15 տարի իր առանձնա-
կան կենաց պարտքերը կատարելու զբաղեցաւ, որն որ
իրեն Համար թեթեւ բան չէր, ինչու որ հոգալու մեծ
կալուած մ'ունէր, եւ ասկէ զատ Ալիբդինիայի քա-
ղաքական ժողովքին անդամ ընարուած ըլլալովը հրա-
պարակական զբաղմունիքն ալ պակաս չէր:

Ուաշինկոմբընի կալուածն ալ, ուրիշներուն կալուա-
ծին պէս, Աեւ գերիներու ձեռքով կը մշակուէր. Եւ
կ'երեւայ թէ ինքն ալ նոյն տեղույն ու ժամանակին
զգածմանն հետեւելով, զանոնք իրբեւ տարուկ՝ անպա-
տեհ եւ ստպաննելի եղանակաւ ծառայեցրնելը բանի
տեղ դրած չըլլայ:

Ովարքս կը նկարագրէ. թէ Ուաշինկոմբըն իր առանձին
գործքերն ինչպէս հոգով կը արամազրէր: Ծխախոտ էր,
իրուէ, անոր կալուածին զլաւառը բերքը, որտես մեծ
մասը Լոնստոնի վաճառատեղին ու երբեմն նաև իր Լիվ-

փուլի ու Պլիսթրլի մէջ ըլլող գործակալներուն կը խրկէր : “Նոյն ասուն Ալիրգինիայի կալուածառերներն իւրենց հասարակ գործածութեան համար հարկաւոր եղած ամէննիւթերն ուղղակի Լոնտոնէն բերել կու տային : Անոր համար Ուաշինկլթրն իր գործակալներուն տարին երկու անգամ իրեն հարկաւոր եղած բաներուն ցանկը կը խրկէր, որուն մէջ թէ կալուածի մշակութեան համար պէտք եղած գործիքներ, ինչպէս՝ արօր, բահ, բրիչ, մանդաղ ու ձիու կաղմածքի վերաբերած բաներ, զոր օրինակ՝ թամբ ու սանձ, եւ թէ միանգամայն իրեն եւ ընտանեացը համար զգեստեղէններ կը նշանակէր : Իր ուղած բաներուն մեծութիւնը, ձեւն ու հանգամանքը ճշգիւ կը բացատրէր : Լոնտոն ըլլող իր մէկ գերձակին զգեստ շինել տալու համար տուած տեղեկութեան մէջ իր հասակին որպիսութիւնն ասանկ կը ստորագրէ . “Ա եց ոտք բարձր՝ ու ամէն կողմ ըստ այնմ համեմատ շինուած ըլլոյ, կ'ըսէ, բայց երկայնութեան համեմատ շինուած ըլլոյ, կ'ըսէ, բայց երկայնութեան համեմատ շինուած կուրո ելլելով կրնաս քիչ մը նեղկեկ բոնել” : Իր հասակը ճշգիւ վեց ոտք եւ երեք մասնաշափ բարձր էր : Իր գործակալինն աս տեղեկութիւնները տալով կը խնդրէ միանգամայն, որ ինչ վաճառականէ եւ արտեստագիտէ որ բան կը գնէ, իրեն ընդհանուր հաշիւ ցուցրցած ատեն միանգամայն նոյն խանութպաններուն յատուկ ձեռքովը զրուած ընկալագիրներն ալ մէկտեղ խաւրէ :

Աս բանիս մէջ այնպէս ճիշդ էր, որ մեծ ու փոքր վաճառականներուն զանազան ընկալագիրներն ու հաշուի թղթերը մասնաւոր որոշած գրքին մէջ իր ձեռքովը կ'օրինակէր : Այսպէսով իր բոած բոլոր առարին կատարեալ պատկերն առջեւն ունէր : Ամէն բանին գինը գիտէր, եւ ամէն խարէտթիւն ու նենգութիւն կը փնտուէր, կը յայտնէր ու կը յանդիմանէր :

Ուաշինկլթրն ասանկ առանձնական կենաց պարտքերը կատարելու ատեն՝ ընդհանուր ընկերակցութեան

պարոքերուն ալ միտ կը դնէր : Ատէպ ստէպ Մերիլէնտի
կառավարութեան Աննապոլիս մայրաքաղաքն այցելու-
թեան կ'ելլէր , որն որ կը թեալ , կարողութիւն ունեցող
եւ աղէկ վարմունկը զիտցող մարդիկներու ժողովատեղի
ըլլալուն համար մեծ անուն ունէր : Աւանթ Վեռնոնն ե-
ղած ատեն չէր ուզեր որ մէկն արժանապատութեանը
համաձայն իրեն յարգութիւն ու քաղաքավարութիւն
ցուցընէ . բայց ինքն ուրիշներուն Վիրդինիայի հարա-
ւային կողմի կալուածատէրներուն սեպհական եղած
հիւրասիրութիւնը կ'ընէր : Տունն եղած ատեն օր չէր
անցներ որ իրեն այցելութեան եկող չըլլար : Ուիլելմու-
պուրկ եւ Աննապոլիս եղած ատեն յաճախ թատր
կ'երթար , իսկ իր կալուածներուն մէջ գլխաւոր
զրօսանիքը որո էր : Որսի ելլելու համար տարւան մէջ ո-
րոշ ատեն ունէր , ու սովորաբար նոյն ատենները շա-
րաթը երեք չորս անգամ իր դրացիներուն եւ իրեն
հիւր ըլլաղներուն ընկերակցութեամբ՝ ձիերով , էշ-
րով ու եղջերաւոր փողերով աղուէս բոնելու կ'ելլէր :

Խրբեւ կալուածատէր պէտք էր որ տեղւոյն իրողու-
թեանցը մէջ խառնուէր : Իր դրացիներուն մէջ վէճ
մ'ելած ատեն խնդիրը լուծելու համար իրեն կուզային ,
կամ թէ մեծ բան մը պատահած ատեն իրեն խորհուրդ
կը հարցընէին . ան ալ իր մոքին որատեսութեամբն ու-
արդար գատաստանաւ խնդիրը կ'որոշէր , եւ իր տուած
վճիռը մեծ ազգեցութիւն ունէր : Իր բնակութիւնը
թրիւրոյի ժողովրդապէտութեան մէջ ըլլալով ինքն
ալ նոյն ժողովրդապէտութեան իշխաններէն մէկն էր :
Ուաշինկունին ամենուն առջեւ ունեցած մեծ համա-
րումն ու անոր խօսած խօսքին ազգեցութիւնն իմա-
նալու համար բաւական է մինակ հետեւեալ պատմու-
թիւնը , զորն որ նոյնաեղաց ժողովրդապէտն իբրեւ իրեն
ատենն հանդիպած գէպք յաճախ կը պատմէր :

Եշկեղեցին հինցած ու նորոգութեան կարօտ ըլլա-
լով՝ միտք կար որ նորէն շինուի , ուստի ժողովրդապէ-

տութեան իշխաններն անիկա նորէն շինելու կամ՝ ուրիշ տեղ փոխադրելու վրայ շատ հեղ մեկտեղ եկած մտածեցին։ Ժողովականիք երկու բաժնուեցան, ոմանիք կ'ուղեին որ ուրիշ տեղ փախադրուի, ոմանիք ալ կ'ուղեին որ առաջին տեղը մնայ ու նորէն շինսափ. վերջինն ուղղողները շատուոր էին, որոնց մեջ էր նաև Գեորգ Մէյզըն, որն որ Աւաշինկմթրնին բարեկամն ու դրացին էր ու գաղթականութեան մեջ մեծ աղդեցաթիւն տնելը. ասիկա ժողովականիք կը յորդորէր որ եկեղեցւոյն տեղը չփոխեն, վասն զի հմտ յիշատակաց արժանի գործքերով նուիրական տեղ մ'եղած է, եւ մեր հարց ոսկրները հոն կը հանդչին, կ'ըսէր. վերջապէս իր ճարտարախոսութեամբը գրեթէ ամենն աս բանիս համոզեց։ Բանն ասանկ էր երբոր Աւաշինկմթրն ոտք ելաւ, իր թերթակալին մէջէն նոյն ժողովուապետութեան յատակադիճն հանեց ժողովականաց առջեւը բացաւ եւ աղաչեց որ Պլ. Մէյզընին առաջարկութիւնը մէկդի դնեն. ինչու որ եկեղեցւոյն առաջին տեղընոյն պահելու որ ըլլան, հոն երթալու համար՝ ամեն անդամ երկայն ճամբայ պէտք է ընել ժողովուապետութեան մեջ եղաղ մարդկան մեծ մասը։ Մինակ իր աս խօսքը բաւական եղաւ զիրենիք համոզելու որ եկեղեցւոյն տեղը փոխուի։

Աւաշինկմթրն Վիրդինիայի պատգամաւորաց կամ երեսփոխաններու ժողովոյն անդամ ըլլալով՝ իր պարագր կատարելու մեջ շատ ճիշդ էր։ Ժողովքին անդամ ընտրուած օրը, ինչպէս որ կ'ըստի, ժողովականներուն հաւանութեամբը մէկը ոտք ելաւ, բոլոր գաղթականութեան կողմանէ՝ անոր ըրած զինուորական ծառայութեանը շնորհակալ ըլլալու։ իր հրապարակախօսութեան մեջ զինքն անաստիճանի պատուադիր խօսքերով գովեց, որ երբոր Աւաշինկմթրն՝ իրեն եղած յարդութեան շնորհակալ ըլլալու համար ոտք ելաւ, կարմիրնալին ու դողդղալին բան մը չկըցաւ խօսիլ։ Ատենա-

բանը, զինքը յորդորեց որ նստի, լսելով թէ սաստէ, քու ամօթզածամթիւնդ ու համեստութիւնդ քու քաջարտութեանդ հաւասար է, եւ իմ խօսելու կարողութիւնս կը գերազանցէ, : Ամէն անդամ ժողովքի ներկայ գանութիւն՝ Ուաշինկութիւն իրեն խղճմատանքի նիւթը ըրած էր : Ժողովքի մէջ քիչ կը խօսէր, բայց ամէն եղածները մատադրութեամբ կը դիմէր, եւ խնդրոյն աղէկ մը թափանցելէն ետեւ՝ միշտ անոր էական մասին վրայ կը սկսէր խօսիլ : Սփառքս կ'ըսէ թէ երբէք լսած չեմ, որ ինքը ժողովքի մէջ երկայն խօսակցութիւն եւ ուժգին վիճաբանութիւն մ'ըրած րլայ: Ինքն այն անձինքներէն էր, որոնք հրապարակական ժողովքներու մէջ չէ թէ իրենց խօսակցութեամբը, այլ իրենց սուր հայեցաւածովն եւ աւողջ դատավութեամբն երեւելի են: Գուցէ աս ըլլայ պատճառն որ Ուաշինկութիւնն անունն առջի ժամանակները՝ գաղթականութեան ու մայրենի երկրին մէջ ծագած վիճաբանութեանց ատեն այնչափ յաճախ չյիշուեցաւ, որչափ որ ուրիշ գաղթականներունը յիշուեցաւ: Աս պարագաներէն ան ալ հետեւցոցին որ Ուաշինկութիւն խսկզբան Ամերիկայի ապատամբութեան գլխաւորներուն նման զգածմոնք չունէր: Աս սույգ է որ թէպէտ Անդզիայի ու գաղթականութեան մէջ եղած հերձուածն անբժըշկելի կը աեսնէր, սակայն խսկզբանէ Հենրիկոսի, Ուանտոլիսի ու Լիի կողմը կը բռնէր: Բայց գաղթականութեան բնիկ վաճառքներան վրայ կնիք դնելու օրէնքով ցուցուած յայտնի թշնամութեան գործքին՝ ազդու եղանակաւ դէմ խօսեցաւ, զանիկա օրինաց դէմ գրուած տեսուակ մը տաւրը, ու գաղթականներուն ազատութեան վրայ սոսկալի յարձակում մ'անուանելով:

Խնդիրն իր ճգնաժամուն մերձեցաւ: Տէօնմոր Լորան, որն որ Լորտ Պոթքուրթէն ետեւ Վիրդինիայի կառավար եղած էր, 1773ին երեսփոխաններու ժողովքին բացուիլն ուշացուց: Խակ 1774ին նոյն ժողովքին

բացուելէն քանի մ'օր ետքը՝ Ալիրզինիա լուր հասաւ որ Անդղիայի խորհրդանոցին որոշմամբը Պոսթընի նաւահանգիստը պիտի գոցուի: Աս լրոյն վրայ գրդուութիւնը վերջի աստիճանի էր. Մայիսի 24ին՝ քաղաքացւոց ժողովը որոշեց որ անդղիական դաշլճին Պոսթընի նաւահանգիստը դոցելու որոշման դործաւդրուելու սկսած օրը, որ էր Յունիս ամսոյն 1ը՝ ծումապահութեան, ապաշխարութեան եւ աղօթքի օր ըլլայ, որպէս զի գաղթականներուն գլուխը գալու վերահաս չարիքէն աստուածային ովարմութիւնը զիրենը ազատէ: Երբոր անդղիական դաշլճին աս որոշման պատճառաւ Լորա Տէօնմոր խորհրդանոցը լուծեց, անմիջապէս անոր անդամները Ռելէյ կոչուած մաքսատան մէջ ժողմեցան ընկերութիւն մը հաստատեցին, եւ ամէնքը միարան ուղեցին որ Ամերիկայի մէջ եղած բրիտանական գաղթականութեան 13 գաւառներուն կողմանէ պատգամաւորներ բերել արուի եւ անսնցմով աւագաժողով մ'ընելու վախճանաւ նոյն գաւառներուն հետթղթակցուի: Աւագաժողով գումարելու խորհուրդը Գրանցլին արդէն տարի մը յառաջ մտածած էր:

Ալիրզինիայի զանազան կոմսութիւններէն խրկուած մարդիկ Ռւիլերմսպուրկ եկան ժողմեցան, 1774ին Օգոստոսի 1ին բացուելու ժողովքին՝ Ալիրզինիայի կողմանէ խրկուելու պատգամաւորներն որոշելու համար. եւ որոշուեցան Փիթըն Ռենտոլֆ, Ռիչարտ Լի, Գերոդ Ռւաշինկթըն, Փաթրիք Հենրի, Ռիչարտ Պլենտ, Բենիամին Հերրիսոն եւ Էտմունտ Փենտրութըն:

Աս եօթը պատգամաւորները Սեպտեմբերի 5ին Գիլատելֆիայի մէջ՝ մէկալ 11 գաւառներուն պատգամաւորաց հետ միարան ժողովքինստան: Աս գաւառներու անուններն ասոնք են. Նիւո Հեմիլիյը, Ռոտ Այլենտ, Քոննեքթիթիք, Նիւո Եոքը, Նիւո Ճրբափ, Մեսուչեուզէթս, Փենսիլվանիա, Ֆենսիլվանիա, Տելէւէյը, Մերիլէնտ, Հիւսիային եւ Հարաւային Կարոլինա: Աս եղաւ առաջին ժո-

զովքը, որն որ երկրին ընդհանուր գործքերուն հօգնիր վրայ առաւ : Աւագաժողովին գլխաւոր գործքն եղաւ գաղթականութեան քաշած տառապանքն յայտնելով թագաւորին բողոքը ընել, եւ մասնաւոր նամակով մ'իրենք զիրենք Մեծին Քրիտանիայի ժողովրդեան արդարութեան յանձնել : Ժողովքին անդամներուն ամէն մէկուն գործքերը չենք կրնար պատմել, վասն զի ան գործքերը մանրանանաբարար հրատարակուած չեն, այսչափ ստոյգ գիտենք, որ Ուաշինգթոնն նոյն ժողովքին մէջ գլխաւորներէն մէկն էր, եւ իր կարծիքն ամէն նիւթի մէջ մէծ ընդունելութիւն գտաւ : Երբոր Հենրիկոս Փաթրիք անուանի ատենաբանին հարցուցին թէ, ան ժողովքին մէջ ինքը զով առաջին կը կարծէ . պատասխան տուալթէ . “Եթէ ճարտարախօսութեան կողմանէ կը հարցընէք, Պլր. Ուէօթլէճ հարաւային կարոլինայի պատգամաւորը . իսկ թէ որ հիմնովին գիտութիւն եւ առողջ դատաստան ունենալու կողմանէ կը հարցընէք՝ Ուաշինգթոնն գնդապեան է, որուն նոյն ժողովքին մէջ աս կողմանէ ամենէն երեւելի ըլլալն անտարակուսելի է” : Երկրորդ աւագաժողովը 1775ին Մայիսի 10ին գումարեցաւ : Անոր ալ անդամները դրեթէ մի եւ նոյն անձինքն էին . մինակ Փենսիլվանիայի գաւառին պատգամաւորներուն մէջ Բենֆամին Ֆրանքլին անունը նոր էր : Առաջին ժողովքին մէջ Գեորգ թագաւորին գրուած բողոքն ամենեւին ազդեցութիւն չէր ըրած, ու բրիտանական դահլիճը գաղթականաց ազատութեան դէմ աւելի եւս թշնամութիւններ սկսացուցընել . ամենուն հաւանութեամբը հաստատուեցաւ որ գաղթականութիւնը պաշտպանողական վիճակի մէջ դրուի : Նոյն ատեն Պոսթընի մէջ եղած բրիտանական գորքը պաշարելու զբաղող գաղթականաց բանակը՝ ցամաքային կանոնաւոր զօրաց հետ միացաւ, եւ Ուաշինգթոնն Յունիսի 15ին ամենուն հաւանութեամբը վերին հրամանաբար անուանուեցաւ, աւագաժողովին

մէկալ անդամներն ալ երդմամբ անոր խօսք տուին թէ
ինչքով ու թէ ուրիշ ամէն կերպով իրեն օգնելու :

Ք Հ Ո Ւ Խ Ե Ք .

Անդամուննեան պարերապէ :

ՈՒԾՃԽՆԿԹԸՆ աւագաժողովին զօրաց վերին հրա-
մանատար անուանուած ատեն 43 տարւան էր : Իր կե-
նաց վերջի ութը տարւան պատմութիւնը՝ Անդղիա-
ցւոց եւ Ամերիկայի գաղթականներուն մէջ ծագած
պատերազմի պատմութեան հետ անանջատ կապուած
րլալով՝ թէ որ իր ամէն գործքերը պատմել ուզելու
ըլլանք շատ երկայն կ'ըլլայ : Անոր համար առ ժամա-
նակուան միայն երեւելի գէպքերը յառաջ բերենք :

Ուաշինկթըն աս պաշտօնին համնելէն ետեւ՝ առա-
ջին գործքն եղաւ բանակը կարգաւորել, որն որ հար-
կաւոր բաներուն պակութեան համար տժզոհութեան
վիճակի մէջ էր : Աս ձեռք զարկած գործքը գիւրին բան
չէր, ինչու որ թէ զինուորաց կամացը, թէ պաշտօնա-
կաններուն մէջ իրարու եղած նախանձախնդրութեան եւ
թէ աւագաժողովին անհաստատութեանը դէմ պի-
տ' որ կտուէր : Այսու ամենայնիւ իր նպատակին բաւա-
կանապէս հասաւ : Բանակը վեց ռազմ (4—5000ական
հոգւոյ) բաժնեց . եւ ան ռազմերուն ամէն մէկն ալ վեց
դնդի բաժնելավ անանկ կարգաւորեց՝ որ բոլոր գաղթա-
կանութեան զօրքը մէկտեղ ժողված գտնուելով՝ մէկ
տռաջնորդի մը տակ միաբան գործելն ու շարժիլը կա-
րելի եղաւ : Իսկ ասանք ամէնը մէկանց երեք գլխաւոր
բաժին ըրաւ, որոնց ամէն մէկը 12ական գունդ կը բո-
վանդակէր : Բուն զօրաց ներքին կարգաւորութիւնը
բանակին վերին հրամանատարը պիտ' որ հոգար : Աւա-
գաժողովը կրնար առաջարկուած տրամադրութեանց
հաւանիլ, զանանք հաստատել եւ անոնց գործակից ըւ-
լալ, բայց ամէն կողմ կարգ կանոն գնելն եւ բանակ մը

կազմելն ու կարդաւորելը՝ Ուաշինկոմքը յանձնուածէր : Առ առանկ ըլլալով, պէտք եղաւ որ աւագաժողովն հետ տարի մ'ամբողջ աս վախճանաւ թղթակցի : Անոր դրածնամակները նոյն ժողովքին մէջ կարդացուեցան, եւ բանակին նկատմամբ անոր որոշած կարդաւորութիւններուն հաւանութիւն տրուեցաւ : Ասկէ զատ հարկ եղաւ որ գաւառական կառավարութեանց գլխաւորներու, գաւառապետներու, տէրութեանց օրէնսդիրներու, զանազան ժողովքներու, ընկերութիւններու եւ քաղաքական իշխանութիւն սևնեցողներու հետ թղթակցի :

Անոր վերին հրամանատարութեան առաջին տարին իրօք պատերազմ չեղաւ, այլ աւելի պատերազմի պատրաստութիւններ եղան : Զօրաց մէջէն շատերուն ծառայութեան ատենը լրանալով, նոյն տարւոյն վերջը արձակուելուն՝ բոլոր գաղլթականութեան զօրքը 9650 հոգի մնաց : Ասոնց ալ շատը քիչ ատենուան համար հրաման առնելով բանակին հեռացած էին : Աս պարագան աւելի վհատութիւն կը բերէր : Ուաշինկոմքը կըսէր թէ “Քայլք պատմաւթեան գըքերը քննեցէք տեսնել, անդդիական բանակին կենդրոնին դիմացն առանց վառօդի վեց ամիս կը դիմանանք, եւ մէկ կողմանէ ալ բանակին մէկ մասը կը լուծուի,, : Քայլց ձմեռնային օդերը վրայ հասած ըլլալով՝ անկարելի եղաւ որ բրիտանական բանակը գաղլթական զօրաց ասանկ վտանգաւոր պարագաներէն իրեն օգուտ քաղէր :

Ուաշինկոմքն աս պաշտօնն յանձն առած ատեն՝ կը յուսար որ ամեն տարի գէթ քիչ մ'ատեն իր կալուածը կրնայ երթալ ու մնալ : Քայլց որովհետեւ աս բանս անկարելի եղաւ, անոր համար ձմեռները ամուսինն իրեն այցելութեան կու գար, ու գարնան պատերազմներուն մօտ ատեններն անկէ իր երկանը կալուածը կը դառնար : Ուաշինկոմքն նոյն իսկ ասանկ դժուարին պա-

րագայի մէջ իր առանին գործքերեն ետ չէր կենար . իր կալուածին հոգաբարձութիւնը Լուստ Ուաշինկոթը նին յանձնած էր ու շարունակ անոր հետ իր թղթակցեր : Լուստ Ուաշինկոթըն ամիսն երկու անգամ նոյն կալուածին վրայօք ընդարձակ տեղեկութիւններ կը գրէր , ու ինքն ալ նոյն տեղեկութիւններուն՝ ժամանակին ճիշդ պատասխան կու տար :

Հաւ Անգղիացի զօրապետը , որն որ բրիտանական զօրաց վերին հրամանատար Ալյանին յաջորդեց , 1775ին՝ արշաւանդիքի մը պատրաստուեցաւ , ու անանկ մ'երեւցուց որ իբր թէ Նոր Եորկի վրայ պիտ' որ արշաւէ , բայց բուն միաբը Հիւսիսային Կարոլինայի վրայ քալել էր : Ուաշինկոթըն ալ նոյն միջոցին Պոսթընի վրայ յարձակաւմ մ'ընելու կը մտածէր . բայց իր պաշտօնակալներուն հետ ըրած խորհրդեան մէջ անոնց խորհուրդը յաղթեց , ու հաստատուեցաւ որ Տորչեօթրի բարձունքը գրաւելու փորձ մ'ըլլայ : Իրօք 1776ին Մարտի 4ին փորձը յաջողութեամբ կատարուեցաւ . Անգղիացիք հարկադրեցան Պոսթըն թողուլ ելլել : Աս յաղթութեան համար աւագաժողովը գահէրիցան ստորագրութեամբը Ուաշինկոթընին շնորհակալութեան նամակ մը գրեց , եւ ան յաղթութեան յիշատակին համար ոսկի դրամ կոխեց : Հաւ անգղիացի զօրապետն իր զօրքովը նաւ մտնելէն ետեւ Նոր Եորկ յարձակել ձեւացրնելով Պոսթընէն դէպի աս դին քալեց , եւ մէկէն Յունիտի 28ին Անսամբ - Հուքի քով ցամաք ելլելով՝ իր ակնկալութեան հակառակ Ուաշինկոթընին զօրքն արգէն պատրաստ դանելով աղէկ դիմագրութիւն դառաւ , եւ վերջապէս ստիպուեցաւ Անգղիացւոց Լոնկ Այլէնտն առնելէն ետեւ՝ Նոր Եորկէն իր զօրքը հանել եւ Տելեւէրէն անդին քաշուիլ : Լոնկ Այլէնտի առումը Ուաշինկոթընին զօրքը նորէն կարգաւորելու բաղձանդին շատ օդնեց : Աւագաժողովին գահէրիցին զրած թղթին մէջ կ'ըսէ թէ Պարդէն ես ի սկզբանէ վեր միտքս դրած

Եի եւ հիմակ աւելի եւս հաստատուեցայ, որուն վրայ նաեւ շատ անդամ աւագաժողովին ուղղած թղթերու մէջ գրած եմ, թէ մինչեւ հիմա մեր մէջը պայմանեալ ատենէն աւելի ծառայութիւն ընող զինուորաց վրայ միայն կրնանք վատահիլ. կուզեմ ըսել թէ պէտք ենք սահմանուած ժամանակէն աւելի զինուորաները ծառայութեան մէջ բռնել: Եւ ան աստիճանի ասոր ստոդութեան վրայ համոզուած եմ, որ եթէ նոյնը պահուելու շըլայ, այս ինքն եթէ ոտք հանուած մի եւ նոյն զօրքը քանի որ պատերազմ կայ, ծառայութեան ատենը լեցուելէն եաքն ալ չենք պահեր ու կ'արձակենք՝ ան ատեն մեր ազատութիւնը թէ որ բոլորովին կորսուած չէ նէ, գէթ վտանգի մէջ ինկած կ'ըլայ: Ուաշինկթընին աս առաջարկութիւնը ժողովականաց մեծ մասին ընդունելի եղաւ, ու Գեկտեմբեր ամսայն մէջ հանդիսութեամբ զինքը հրամանապետ (դիկտատոր) ըրին:

Աս միջոցիս Ամերիկայի անկախութիւնը հրատարակուելով՝ Բրիտանական դադիթականութեան անունն ի մշտնջենաւորս վեցցաւ, եւ անոր տեղ 13 դաւառներէ բաղկացեալ ։ Ամերիկայի Միաբանեալ տէրութեանց, անունը հրատարակուեցաւ: Ասքանս Ուաշինկթընին կամացը համաձայն էր, վասն զի դադիթականութեան ուրիշ շատ դլաւորներուն հետ տեսած էր թէ մայր երկրին հետ հաշտուելու յոյս չկայ:

Աս բանիս հրատարակութենէն քիչ մը ետքը, բրիտանական զօրաց վերին հրամանատարին եղացը՝ Լորտ Հաւ՝ Մեծին Բրիտանիայի թագաւորին կողմաննէիրեւ լիազօր դեսպան, բրիտանական կառավարութեան զանազան առաջարկութիւնները բերաւ, որոնք անաննկ բաներ էին որ եթէ յառաջադցին եղած ըլլային՝ ազդեցութիւն մը կ'ունենային, բայց հիմակ ալ օդուաշունէին, ատենն անցած էր:

Լորտ Հաւին առաքելութիւնն անպատճ ելլելով՝

պատերազմը շարունակուեցաւ : Արշաւանքը 1777ին Յունիսի մէջ սկսաւ : Ուաշինգթոն իր ընդարձակ իշխանութեամբը՝ ձմերտան ժամանակ շատ կարդաղրութիւններ ըրաւ ու աղեկ պատրաստուեցաւ : Յունիս եւ Յուլիս ամիսները երկու բանակներուն մէջ քանի մը փոքր կուիւներ պատահեցան : Յուլիս ամիսը նշանաւոր զաւ Գաղղիայէն Լաֆեյեթ մարքեզին Ամերիկացւոց կողմը պատերազմելու համար դալովլ :

1777ին աշնան Ամերիկացւոց բանակն երկու անգամ յարձակում կրեց . Անգլիամբերի 11ին Պլենտի-Ուայնի քով . Հոկտեմբերի 4ին Փենսիլվանիայի մէջ Ճերմըն-Թաւանի քով : Բրիտանացիք ձմերելու համար Ֆիլատելֆիա քաշուեցան , Ուաշինգթոն ալ նոյն վախճանաւ Աելլի - Ֆորձ քաշուեցաւ : Ան ձմեռ Ուաշինգթոնին իր հայրենեացը վրայ ունեցած սէրն ու համբերութիւնը խստիւ փորձուեցաւ : Լոնսոն Ուաշինգթոնին անուամբը սուտ նամակներու զիրք մը հրատարակուած էր , զորն որ իր թշնամիներն առաջնու Նորկի մէջ նորէն տպելով հրատարակեցին : Ասկէ զատ իր պաշտօնակալներէն շատերն առագաժողովին մէջէն քանի մը հոգի իրենց օգնական գտնելով՝ իրեն դէմ դաւակցութիւն ըրին , որպէս զի վերին հրամանատարութիւնը ձեռքէն առնուն : Խակզան աս բանիս ընդհանուր հաւանաւթիւն մ'երեւցաւ աւագաժողովին մէջ , բայց ետքը ժողովքին առողջ մտածող մասը յաղթեց ու դաւակցութեան խորհուրդը պարապի ելաւ :

Ուաշինգթոն նոյն խստ ու դժոնդակ ձմեռն անցրնելէն ետքը , որուն մէջ ամէն տեսակ աչալքութիւն ու ճարպկութիւն ցուցուց , պաշարի պակառութեան պատճառաւ զօրաց մէջ ելեկու ապատամբութեան առջեւն առնելու համար՝ 1778ին դարնան դարձեալ պատերազմ հրատարակեց : Աս աշշաւանքն ընդհանրապէս առեալ Ամերիկացւոց շահաւոր եղաւ : Բրիտանացիք հարկադրեցան Ֆիլատելֆիա թողուլու դէպի ի ծովեզելք քաշուիլ .

թէպէտ Մոնմաւթի պատերազմն անորոշ մնաց, բայց անոր ելքն Ամերիկացւոց յաղթութիւնը ըրածի չափ օդուտ ըրաւ: Բայց 1778 տարւոյն Ամերիկան ամենէն աւելի ուրախացրնող երեւելի դէպէն ան եղաւ: որ գաղղիա Միաբանեալ տէրութիւններուն անկախութիւնը ճանչնալով՝ Ամերիկայի հետ դաշնաք դրաւ: “Նոյն դաշնադրաւթիւնը Մայիսի մէջ հաստատուեցաւ, եւ Յուլիս ամսոյն մէջ՝ 12 ճակատող եւ 6 կրկնայարկ նաւել կազմուած դաղղիական նաւատորմիով՝ մ’ Ամերիկայի ծովեղերքը մօտիկցաւ, Անգլիացւոց դէմ Միաբանեալ տէրութեանց կողմը կուռելու համար: Տարւոյն մնացած ատենները երկու կողմն աւելի իրարու սպառնալիք ընելով անցուցին քան թէ իրօք պատերազմելով, ու Դեկտեմբերի մէջ՝ Հուտասընի արեւելեան կողմը քաշուեցան ձմերելու համար: Չմեռը նոյն ժողովքին մէջ խորհուրդ եղաւ Քանատայի վրայ յարձակում մ’ ընելու, բայց Ուաշինգթոնին դէմ կենալովը խորհուրդն ի դորձ չդրուեցաւ:

Ուեպէտ 1779ին քիչ երեւելի դէպէ պատահեցաւ, բայց բոլոր պատերազմին ընթացքն Ամերիկացւոց շահաւոր եղաւ: Յիշատակաց արժանի գործքերն են մէջ մը Հնդիկ ցեղի մը վրայ եղած արշաւանիքը, եւ մէջ մ’ալ Յուլիսի 15ին Սթոնի Փոյինթի վրայ եղած յարձակումը:

Լաֆեյեթ Գաղղիա իր հայրենիքն այցելութիւն մ’ ընելու դացած ըլլալով՝ 1780ին Ապրիլի մէջ ետ դարձաւ, ու լուր բերաւ թէ Գաղղիացիք Ամերիկացւոց օդնութեան դալու համար ծովայինու ցամաքային զօրք կը պատրաստեն, եւ մօտերս հոս պիտօր համնին: Իրօք ալ Յուլիսի 10ին Գաղղիացւոցնաւատորմիզը Ռոտ-Այլենտ հասաւ: “Նաւատորմիզն ութը ճակատող ու երկու կրկնայարկ նաւերէ կազմուած էր. նաւերուն վերին հրամանատարն էր Ֆեռնետ ասպետը, մէջը 5000 զօրք կար Ռոշամբոյ կոմսին հրամանին տակ: Ուաշինգթոն Ռոշամբոյին հետ տեսնուեցաւ եւ անոր հետ մէկտեղ միաբան

գործելու յատակադիմ մը շինուեցաւ : Տարւոյն բոլոր
մնացած ժամանակին ասկէ ուրիշ բան չգործուեցաւ .
նոյն տարին Ժիշատակաց արժանի դէպք մ'ալ դժբախտ
Անտրէ Հաղարապետին դերի բոնուիլն եղաւ : Գիտ-
նալով որ մեր ընթերցողաց հաճելի բան մ'ըրած կ'ըւ-
լանք թէ որ նոյն ցաւալի դէպքը պատմելու ըլլանք՝ ա-
նոր համար հոս համառօտիւ կը դնենք : Ամերիկացւոց
բանակին մէջ Ուաշինկութիւնին տակ Առնոյ անուամբ զօ-
րապետ մը կար, որն որ պատերազմի ատեն իր քաջու-
թիւններովն ու զինուորական ձիզերովը շատ անուն
հանած էր, եւ նոյն ատեն Ուէսթ - Փոյինթի եւ ուրիշ
բերդերու հրամանատար եղած էր : Նոյն մնապարծ եւ
զեղին մարդն արտաքսյ կարգի պարտքի տակ իյնալով
ու չկրնալով օրինաւոր ճամբով մը զանիկա վճարել,
պարտքէն ազատելու համար մատնութիւն ընելու անարդ
եւ յուսահատական միջոցին ձեռք զարկաւ : Արդէն ասկէ
18 ամիս յառաջ սկսած էր մատնութեան թղթակցու-
թիւն ընել Բրիտանացի զօրապետ Սիր Հենրի Քլինթր-
նին հետ, որով Ամերիկացւոց խորհուրդներն ու զօրաց
շարժումներն անոր կ'իմացրնէր : Աս թղթակցութիւնն
Առնոյ ի սկզբան առանց անուան ու ստորագրութեան
կ'ընէր . բայց վերջապէս քողը վար առաւ, եւ Քլինթրն
անոր մատնութենէն ընելու օդուտը տեսնելով՝ իր մէկ
քաջ եւ աս բանիս յարմար պաշտօնականներէն մէկուն
այս ինքն Անտրէ անուամբ երիտասարդ Հաղարապետի
մը հրաման տուաւ, որ անոր հետ թղթակցութիւնն
յառաջ տանի : Աս երկուքն առանց յայտնուելու կուս-
թաւ եւ Յովհաննէս Անտերսըն շինծու անուններով
իսել մը տաեն իրարու հետ թղթակցեցան : Առնոյ
Ուէսթ - Փոյինթի բերդին հրամանատարութիւնն առ-
նելով՝ ուղեց նոյն բերդը Բրիտանացւոց մատնել, ուստի
եւ հարկ եղաւ որ Անտրէ Առնոյին հետ խօսելու եւ
բաները կարգի դնելու համար նոյն բերդն երթայ : Աս
բանիս պատրաստութիւններն եղան լրնցան : Անտրէ

Վալչիուր բրիտանական պատերազմական նաւով Հուտ-
սրին վերի կողմերը մօտիկցաւ, անանկ որ քանի մը մղն
մնացած էր Քինկս-Թերի հասնելու: Անտրէ գիշեր տ-
տեն ցամաք ելաւ ու Առնոն գտաւ, որն որ հոն զինքը
դիմաւորելու եկած էր: Եւ որովհետեւ բոլոր դորձքեր-
նին նոյն գիշեր չեին կրնար լմբնցընել, Առնոյ Անտրէին
առաջարկեց որ հետեւեալ օրն Ամերիկացւոց սահմանը
Սմիթ անունով մէկուն տունը պահուըտի կենայ: Առ-
նոյ առ կերպով զանիկա խրկելէն ետեւ, երկրորդ առտու-
կանուխ ետ դարձաւ եւ Աւեմթ-Փոյինթ դնաց: Իսկ
Անտրէ իր բուն համազգեստը փոխելով հասարակ զգեստ
հագաւ, ու Սմիթէն անցագիր մ'առած ըլլարով նոյն
գիշերը Սմիթին տնէն ելաւ ու գետն անցնելով սկր-
սաւ գեղ ի Նոր Եորկ երթալ: Ճամբան առանց հա-
մազգեստի գաղթական զօրքի պատահեցաւ, որոնք
զինքը բռնեցին, վրան քննելով կօշիին մէջ պահած
նամակը գտան: Ան ատեն առին զինքը Ամերիկացւոց
պահանորդ զօրաց ձեռքը տուին, որոնց հրամանատարը
քննութիւն ընելէն ետքը, նոյն նամակին գիրը Առնոյին
ըլլար ճանչցաւ: Ետքը անխոչեմութեամբ՝ Յովհան-
նէս Անտերարն անուամբ մէկուն բռնուիլն ու քովին
թուղթ մ'ելելուն լուրը Առնոյին գրով ծանոց. ասոր
վրայ Առնոյ Անգլիացւոց բանակը փախաւ: Նոյն մի-
ջոցին աս բանիս լուրն Աւաշինկթընին ականջն հասաւ:
Անտրէ անձամբ նամակ մը գրելով իր բուն անունն եւ
ինչ աստիճան ունենալն եւ ինչպէս Ամերիկացւոց բա-
նակը բերուիլ կարգաւ Աւաշինկթընի հասկրցուց:

Երբ որ Անտրէ Ճեփիքինին քով կեցող զօրաց
դիմաւոր բանակատեղը բերուեցաւ՝ Աւաշինկթըն ան-
միջապէս հրաման տաւաւ որ անոր իննդիրը զինուորական
դատաստանով քննուի եւ որոշուի: Զինուորական դա-
տաստանը որոշեց որ Անտրէ լրտես ըլլարով՝ աղ-
դաց իրաւանց ու հասարակ սովորութեան համաձայն
մահապարտ է: Աւաշինկթըն աս որոշման հաւանութիւն

տուաւ : Քլինթըն զօրապեան եւ ուրիշ շատերը ջանային որ աս վճիռը մեղմացուի . բայց պէտք եղաւ որ ամէն առանձնական անկնածութիւններն եւ անձնական զգածմունքը հրապարակական պարագին տեղի տան : Անտրէ գնդապետին մահուան վճիռը որչափ խիստ ալ երեւցաւ Ուաշինկութընին , ի վերայ այսր ամենայինի ինք զինք պարտական չսեպեց անոր դէմ դնելու : Աս խնդիրն յուզելու ատեն՝ դժբախտ երիտասարդ պաշտօնակալն իր վճռոյն գործադրութիւնը քաջութեամբ ընդունեցաւ : Իր անարգական մահուան լուրը կարդացողը կը համոզուի թէ Ուաշինկութըն առանց մարդկութեան եւ արդարութեան անիրաւութիւն մ'ընելու՝ կրնար անոր կենացը խնայել : Անտրէին խեղճութեամբ մեռնելու ժամանակն , իր մայրն ու երեք քոյրերն Անդղիա դեռ կ'ապրէին : Անդղիայիք ասանկ զարմանալի այրական եւ աղնուական վարմունք ցուցընող քաջ հազարապետի մը ընտանեացը կարեկից ըլլալով՝ իրենց առաս պարզեւ տուին , ու պատերազմը լմբննալէն ետքը Անտրէին մարմինը հանեցին Անդղիա տարին ու Ուեսթմինսթըրի արբայրասնը թաղեցին :

Ուէպէտ եւ 1781 եւ 1782 տարիները մէկալ առաջին տարիներուն պէս առանց մէկ կողման օրոշիչ պատերազմի մը կամ յաղթութեան անցան , ի վերայ այսր ամենայինի թէ Ամերիկայի եւ թէ Եւրոպայի մէջ աս գործողութիւններուն հետեւութիւնն աւելի Ամերիկայի անկախութեանը նպաստաւոր էր : Ուաշինկութընին կենաց պատմութիւնը վերը յիշուած վերջի տարույն մէջ պատահած դիպուածով մ'աւելի երեւելի եղաւ : Բայց պատերազմի ատեն աւագաժողովին դանդաղութեամբ եւ վախկոտաթեամբ վարուելուն ու հասարակաց բարույն օգտակար տեսնուած կարգադրութիւններն ի գործ չդնելուն համար՝ բոլոր բանակին մէջ տրասունջ կ'ըլլար , եւ աս տժդոհութիւնը վերջէն հասարակապետական կառավարութեան դէմ ատելութիւն մը յա-

ուաջ բերաւ : Պաշտօնակալներն ու զինուորներն աւա-
գաժողավայրութեան ձեւը տեսնելով
ուղեցին որ իրենց պետութեան դլուխ՝ թէ որ թագա-
ւոր չէ նէ , գեթ ասոր համապատասխանող անուանա-
կոչութեամբ մէկ դլուխ մը կենայ : Աս խորհուրդը բա-
նակին մէջ այնչափ յառաջ գնաց՝ որ խել մը պաշտօ-
նականեր միաբանեցան ու ծեր գնդապետ մը Ռւաշինկ-
թընին խրկեցին իրենց միտքն անոր յայտնելու . համար :
Աս վախճանաւ երկայն ու իրենց նպատակին հասնելու
յարմար ազդու նամակ մը խրկեցին , որուն մէջ նոյն նա-
մակը շարադրողը դլխաւորաբար բանակին եւ առհասա-
րակ ամենուն տժգոհութիւնը նկարագրելէն ետեւ ,
հետեւեալ խօսքերն ալ վրան կ'աւելցրներ , թէ “Աս
փորձերը բաւականապէս ամէնքը՝ մանաւանդ զինուորա-
կան կարդի մարդիկը , կը համոզեն թէ մէկ բանակ մը հա-
սարակապետական կառավարութեան տակ որչափ տկար
է , եւ անոր հակառակ որչափ գործունեայ ու զօրաւոր
կընայ ըլլալ՝ թէ որ յատուկ ու սեփական դլխոյ մը տակ
րլալու ըլլայ : Անոր համար չեմ տարակուսիր , որ եթէ
հասարակապետութիւնը վերնայ եւ անոր տեղ ուրիշ
տեսակ յարմար կառավարութիւն մը դրսի , մեծաւ
յօժարութեամբ կ'ընդունուի : Ասանկ որ ըլլայ , ան
տաեն կարծեմ թէ մէկը չիկընար ուրանալ որ մեր ան ա-
մէն կարողութիւնն ու ճարպկութիւնը , որոնցմով մարդ-
կային զօրութեան անյաղթելի երեւցող գժուարու-
թեանց մէջ յաղթող եղանկը ու պատույ հասանք , ու
դարձեալ այն քաջութիւնները , որոնցմով բանակ մը
այնչափ յարգ ու պատիւ ստացաւ ու պահեց՝ խաղա-
ղութեան հանդարտ ճամբուն մէջ ալ մեղի հետ պիտ' որ
ըլլան ու մեղի առաջնորդեն : Կան ոմանկը որոնկը միա-
պետութեան ու բոնաւորութեան գաղափարն անանկ
իրարու հետ շփոթած են , որ շատ գժուարին բան կը
համարին մէկը մէկալէն զանազանելը : Անոր համար հար-
կաւոր է որ հիմնակ աս իմ առաջարկած սահմանադրու-

թեանս գլխաւորին անանկ անուն մը տրուի՝ որ իշխանութիւնը չափաւորեալ երեւայ. բայց ուրիշ ամենքան մէջ մը կարդի դրուելէն ետեւ՝ կրնայ նաեւ թաղաւորի անուանակոչութիւնն ալ ընդունելի ըլլալ. եւ կարծեմ թէ աս անունը շատ մեծ օգուտներ կը բերէ:

Միաբանեալ տէրութեանց պատմութեան մէջ աս վայրիեանը ծանրակշիռ վայրիեան մըն էր: Փորձով տեսնուած բան է որ յեղափոխութեան ատեն զլխաւոր գործք գործողներն երկու կարգ մարդիկ են, այսինքն՝ իրաւագետք ու զինուորականք: Իրաւագետք հասարակօրէն յեղափոխութեան մէջտեղը կամ անոր տեւած ժամանակն իրենք զիրենք կը ցուցընեն. բայց զինուորականք յեղափոխութեան վերջը զիրենք կը ցուցընեն, յաղթութիւնը զլուխ տանելով ու մարդկային ընկերութեան մէջ կարգն ու կանոնը նորէն հաստատելով: Բանակին զէնքովը քաղաքական վարչութեան զլուխն անցան Քրոմուէլ ու Նափոլէն. հոս ալ բանակին կողմանէ առաջարկութիւն եղաւ Ուաշինգտոնի թագաւոր դնելու: Ուաշինգտոնի նոյն առաջարկութիւնը մերժեց, չէ թէ իր անունն ետքիններուն առջեւ փառասիրութեան բժով չաղարտելու մոքով, այլ հաւանականաբար անոր համար, որովհետեւ կը տեսնէր թէ Միաբանեալ տէրութեանցնոյն ատենուան յարաբերութեանց ատեն, անանկ մէկ առաջարկութիւն մը յանձն առնելէն գէշ հետեւութիւններ կրնային ծագիլ: Ուստի եւ վերցիշեալ նամակին դիմացն ասանկ պատասխան գրեց:

Նիու—պուրի, 1782, Մայ. 22.

“**Ամ քննութեանս տակ ձգած ձեր մտածութիւնն ու խորհուրդը զարհուրելով մը կարդացի:** Տեարք իմ, համազուեցէք որ բոլոր պատերազմի ընթացքին մէջ ուրիշ գէպք մ’ինծի այնչափ ցաւ չպատճառեց՝ որչափ որ նոյն ձեր ինծի տուած տեղեկութիւնը, թէ բանակը միտած է ան բանին՝ զորն որ դուք ինծի կը ծանուցանէք. ասիկա անանկ մէկ խորհուրդ մըն է, որմէ ես կը

գորշիմ՝ ու դէշ կը համարիմ։ Ան նամակը որով ձեր
միտքը կը յայտնեք՝ աս անդամ կը պահեմ եւ ուրիշն
չեմ յայտներ։ Բայց թէ որ ուրիշ անդամ մ' այսպիսի
բան մը տեսնեմ։ Հարկ կը սեպեմ բանը երեւան հա-
նել։ Ես չեմ կրնար ըմբռնել թէ իմ որ դորձքս ձեզի
համարձակութիւն տուեր է ինծի ասանկ նամակ մը
դրելու, որոն մէջ բացատրուած խորհուրդն ես իմ
հայրենեացս ամեն բանէ աւելի վեասակար կը սեպեմ։
Թէ որ ես զիս ճանչնալուս մէջ չեմ սխալիր, կար-
ծեմ թէ ձեր խորհուրդը ինծմէ աւելի ձեր յատակադին
գէմ եղող անծի մը չէիք կրնար հաղորդել։ Բայց
զգածմաւքս ճշգիս յայտնելու համար աս ալ կ' աւելոր-
նեմ, որ չկայ մէկը՝ որն որ ինծի պէս սաստիկ հոգ ու
բաղձանք ունենայ բանակին հարկաւոր տեսնուած կար-
գաւորութեանց ի գործ դրուելուն։ ուստի ես օրինա-
ւոր ճամբռվ, որչափ որ իմ զօրութիւնս ու ազգեցու-
թիւնս կրնամ բանեցրնել, առաջին պատեհ առթին
սա վախճանին համար ձեռքես եկածն ի գործ
կը դնեմ։ Ուրեմն, թէ որ դաք ձեր հայրենեաց, նոյն
խիկ ձեր անձանց ու ձեր յաջորդաց եւ իմ առջևս
կ' ակնածեք նէ, աս տեսակ խորհուրդները մաքերնեղ
հանեցեք, եւ ուրիշ անդամ ոչ դուք ձեզմէ, ոչ ալ ու-
րիշէն առիթ առնելով այսպիսի խօսքեր մի՛ խօսիք։

Պր. Հենրիկոս Քլինթընին տեղ անցնող ու բրիտա-
նական բանակին վերին հրամանատար անուանուող
Պր. Կուայ Քարլթըն՝ 1782ին Նոր Եորկ եկաւ։ Անոր
Ուաշինգտոնին գրած առջի նամակին ոճէն կը տես-
նուեր որ բրիտանական կառավարութիւնը միտք ունի
զիջանելու, եւ Օդոսառոսի մէջ յայտնի հրատարակեց,
թէ Միարանեալ տէրութեանց անկախութիւնը պիտ' որ բլայ:
Բայց բանակցութիւն պիտ' որ բլայ։ Ուաշինգտոնին խոր-
հրդովը մինչեւ 1783ին գարունը, այսինքն՝ Միարա-
նեալ տէրութեանց անկախ մնալուն համար եղած դաշ-

նադրութեան ստորագրուիլլ, իրենց բանակը առանց ցրուելու մնաց: Բայց աս խորհուրդը մեծ գժուարութեամբ ի գործ գրաւեցաւ, որովհետեւ թէ պաշտօնականերն ու թէ զինուորներն անանի բարձր թոշակ կը պահանջէին՝ որ Ուաշինգտոնը մեծ խոհեմութիւն եւ իշխանութիւն պէտք էր բանացընել, որպէս զի չըլայ թէ զօրքն աւագաժողովին գէմ ապատամբութիւն մը հանէ:

1783ին Մայիսի 19ին ըստ ամենայնի նոյն օրը, որ օրը որ ութը տարի յառաջ Վիքսինկիթընի քով աս պատերազմին սկիզբ եղաւ ու առաջին անգամ արիւն թափուեցաւ, խաղաղութիւնը կատարեալ նորէն հաստատուած հրատարակուեցաւ: Ասանկ ութը տարւան պատերազմ մը Անգղիային եկող քանի մը Քրիտանացի գաղթականներուն՝ նոր, անկախ եւ ինքնիշխան տէրութիւն մը տուաւ, որուն ճակատագիրն է եղեր քիչ ատենուան մէջ աշխարհքիս վրայ եղած մեծ պետութեանց կարգն անցնիլ: Ասպատերազմը՝ յանդուգն ձեռնարկութիւններով ու փառաւոր զինուց քաջութիւններով երեւելի չեղաւ: Աս կողմանէ մտածելով՝ Ամերիկացւոց անկախութեան պատերազմը տիեզերական պատմութեան ուրիշ պատմած պատերազմներուն համեմատութեամբ՝ ողորմելի եւ աննշանաւոր կ'երեւայ: Ասան զի ուրիշ պատերազմներու մէջ տեսնուածին պէս ոչ հարիւրաւորներ հաղարաւորներու վրայ ելած ու յաղթած կը տեսնենք, ոչ մասնաւոր անձանց դիւցազնական քաջութիւններ եւ ոչ ուրիշ ան ամէն պարագաները, որոնք ասոր նման երեւելի հետեւութիւն ունեցող պատերազմներուն մասնաւոր նկարագիր մը կու տան: Հապա աս պատերազմը պաղարիւնութեամբ զգուշաւոր պաշտպանութեան պատերազմ մ'եղաւ, որուն մէջ զիսաւոր նկարագիրն էր համբերութիւն ու յարատեւութիւն: Աս ասանկ ըլլալով Ուաշինկիթըն կեսար մը կամհավուէնն մը չէր: Ուստի եւ զինքը իբրեւ զօրավար նոյն կար-

դի մարդիկներու մէջ դատողը կը սխալի : Բայց Ամերիկացւոց ժողովրդեան նոյն ատենուան յարաբերութիւններուն հանգամանկըները բնութեամբ կատարելագոյն կերպիւ ուներ, թէպէտերեւելի պատերազմներ չտուաւ, թէպէտ ոպարապետի մը վայել պատերազմական գործքերով աշխարհը չզարմացուց, այսու ամենայնիւ առ ստոյգ է որ եթէ բրիտանական գաղթականութիւնն անոր պէս մարդ մը չունենար, հաւանականագոյնս նոյն պատերազմին մէջ նուաճուելով՝ դարձեալ բրիտանական գաղթական պիտ' որ մնար : Ճշմարտութիւնը խոստովանելու ենք : Աւագաժողովին մէջ եղած կարդաւորութիւններն երկրին անկախութիւնը չշաջողցուցին : Նոյն աւագաժողովին անմիտ գործքերովին ու երկրին եւ բանակին պիտոյքը հոգալու եւ պատրաստելու մէջ դանդաղութեամբ ու ծուլութեամբ շարժելովին ամեն բան ձախողած էր, թէ որ Ուաշինկոմինին աներկիւղութիւնը, համբերութիւնն եւ առաջնորդելու ձիբքերը շըլային :

Գրուցէ կարող ըլլայ ըստուիլ թէ Ուաշինկոմինը ինք զինը սիրցրնող ու դիւրազգած մարդ չէր . բայց առ ալ ստոյգ է որ իրեն բնութեամբն ալքիչ մարդ կը գտնուի, որ անձնուրացութեամբ ինքը զինքը ամեն տեսակ փառասիրական ցանկութեան ազատ պահէ, եւ կարծեմ թէ ովք որ ըլլար պէտք էր որ Ամերիկայի բանակին մէջ կարդ կանոն պահէլ տալու համար խստութիւնն բանեցրներ : Իր վերին հրամանատարութեան ատեն տուածքանի մը հրամանագիրներէն յայտնի կը տեսնուի, թէ կարդի կանոնի պահպանութեան ինչ ճշդութիւն կ'ըներ, ու ինչպէս բանակին մէջ պատահած ան ամեն գէպքերուն վրայ կը հսկէր՝ որոնք կրնային իր պատերազմին նպատակին վեսա հացընել : Ուաշինկոմինին իրեւ վերին հրամանատար ցուցըցած աչալընութիւնը աւելի եւս յայտնելու համար անոր քանի մը մասնական գործքերը յառաջ բերենք :

1775ին Նոյեմբերի 5ին Երբոր խմացաւ թէ ոմանք կ'ուզեն Ա. Քահանայապետին պատկերը այրելու ծաղրական ու տղայական սովորութիւնը դարձեալ ի գործ դնել, բանակին ու զօրաց յայտնեց թէ աս բանս իրեն որչափ զարմացում կը պատճառէ: Կ'երեւայ թէ, կ'ըսէ քանի մը պաշտօնականներու, այնչափ տղայամիտ էք՝ որ հիմակուան ժամանակիս պարագաներուն ատեն ասանկ գործքի մը անպատեհութիւնը չեք կրնար ըմբռնել. առանկ ատեն մը, որ մենք ետեւէ կ'իյնանք Քանատայի ժողովրդեան բարեկամութիւնն ու դաշնակցութիւնը վաստրկելու եւ իրօք ալ կը վաստրկինք, դանոնք՝ որոնք որ մի եւ նոյն վախճանի, այսինքն՝ Ամերիկայի աղաստութեան համար կը կռուին, պէտք չե՞ մի որ մեր եղբարը համարինք: Ասանկ մէկ ժամանակ մը անոնց կրօնը ծաղրելը, ան աստիճանի մտաց հակառակ գործք մըն է՝ որ մարդ ոչ կրնայ ներել, ոչ ալ կրնայ արդարացրնել: Մենք զանոնք չե թէ ծաղրելու ենք, այլ մանաւանդ թէ անոնց՝ որ մեր եղբարըն են՝ հրապարակաւ շնորհակալ ըլլալու պարտական ենք, վասն զի մեր հասարակաց թշնամւոյն դէմ ունեցած յաջողութեանը Քանատայիք պատճառ եղան:

Դարձեալ որպէս զի զօրքը կարող ըլլայ աստուածային հրապարակական պաշտաման ներկայ գտնուիլ, եւ միանդամայն անոնց վրայ գրուած խիստ ու աշխատեցուցիչ գործքերէն հանգչեցրնելու համար՝ հրամայեց որ անկէ ետեւ զօրքը կիրակի օրերը, քանի մը մասնաւոր գործքերէ ու նաւի նորոգութեան վերաբերեալ աշխատութիւններէ զատ ուրիշ ամէն բանէ, աղատ ըլլայ: Աւաշինիթըն մեծ ցաւով տեսաւ որ բանակին մէջ հայ հոյելն ու յիշոցելը սաստիկ կը յաճախի, ուր որ յառաջագոյն Ամերիկայի զօրաց մէջ ասոնք շատ քիչ ու ցանցաւ կը ըստէին: Ասոր գրաման մ'ընելու համար պաշտօնականներուն կ'ապապրեր որ իրենք զգոյշ կենան այսպիսի տղեղ սովորութենէ, որով կը յաւսար որ հա-

սարակ զինուորք ալ նոյնը տեսնելով անոնց օրինակին կը հետեւին, եւ անով ան գարշելի մոլութիւնը բոլորավին կը վերջանայ :

Արնաք մտածել, կըսէր, թէ ինչչափ քիչ յոյս կրնանք ունենալով որ Աստուծոյ օրհնութիւնը մեր զենքերուն վրայ հանգչի, երբոր մեր ամպարշտութեամբն ու անմտութեամբը զանիկա վշտացրնելու ըլլանք : Բաց ասկէ նոյն մոլութիւնն ան աստիճանի ցած բան է, կ'ըսէր, որ առողջ միտք ու բարք ունեցող մարդն անոր զազրութիւնն ու արհամարհութիւնը կը ճանչնայ :

Այն տարի Սեպտեմբերի 20ին ալ զինուորներուն վատասրառութեան տեղի չտալու համար հետեւեալ հրամանը տուաւ : Եթէ զինուոր մը կամ պաշտօնակալ մը թշնամոյն ծովով կամ ցամաքով մօտենալու եւ յարձակելու ատեն կունակը դարցրնելու ու փախչելու յանդդնելու ըլլայ՝ այնպիսին տեսնողն անմիջապէս վիրաւորէ ու գետինը ձգէ . Եւ առանձինն կը յանձնէ որ իւրաքանչիւր հաւատարիմ պաշտօնակալ առ բանիս ճշդիւ կատարուելուն փոյթ տանի, որպէս զի չըլլայ թէ բանակին արի ու քաջ մասը ստորին ու ծոյլ մասին զո՞ն ըլլայ, կամ անոնց վատութեամբ եւ քաշուելուն հետեւողներ ըլլան :

Քանակին ամեն կերպով կարելի եղած դիւրութիւնն ու հարկաւոր պիտոյքը հոգալու փութով զինուորաց կօշիկներուն կաշին շատ բիրտ ու խոշոր գտաւ, անոր համար 10 տոլար խոստացաւ աժան զնով՝ աղեկ կաշիկ կօշիկ շինող կօշկակարի, որն որ յաջողութեամբ գտնուեցաւ ալ :

Խաղաղութեան նորէն հաստատուած ատեն Ուաշինգտոնին ունեցած մտածմունքն ու զգածմունքը, 1783ին Ապրիլի մէջ Լաֆեյեթին գրած նամակին հետեւեալ կտորէն կ'երեւայ : “Հիմա մենք անկախ ժողովուրդ մ'եղանք ու գեռ քաղաքականութիւն պիտ'որ սովորինք : Աշխարհը ազգերուն կարգը անցանք եւ

պիտի սկսինք յաստուկ կերպարանք մ'առնուլ. բայց
ինչպէս գլուխ ելելնիս ժամանակը պիտի ցուցընէ : Հա-
ւանական է եւ կամ դոնէ ես շատ կը վախնամ որ քանի
մը տեղւոյ ու պետութեան ազատական քաղաքականու-
թիւններն ու կառավարութեան կերպը մեր մէջը մուտք
պիտ' որ ունենայ, եւ առհասարակ մեր կառավարու-
թեան մեծ տեսարանին մէջ, յառաջ քան նոյն արուես-
տին ճարտարութիւնն ու վարպետութիւնը ձեռք բե-
րելնիս՝ քանի մը սխալմունք պիտ' որ գործենք,, :

Ուաշինկութըն 1783ին ամարուան մեծ մասը հիւսի-
սային կողմն ըլլող երկիրները ճամբորդութիւն ընելով
անցուց, եւ նոյն ատենէն վեր ունեցած մէկ երեւելի
մտածմունքն էր ջրանցքով մը Հուտարնի ծոցը մեծ
ծովին հետ կապել: Ճամբորդութիւնը լմննցընելէն
ետեւ Փրինսմաւն գնաց ուր որ նոյն ատեն տէրու-
թեան ժողովքը պիտի բացուէր. հոն զինքը մեծ պա-
տուով ընդունեցան: Հոկտեմբերի 18ին տէրութեան
ժողովքը բանակը ցրուեց, եւ Ուաշինկութըն Նոյեմբերի
2ին վերջի հրաժարական խօսակցութիւնն ըրաւ անոնց:
Գեկաեմբերի Կին Ուաշինկութըն՝ նոր Եորկ, ուսկից արդէն
անդղիացի զօրքնելած էր, իր պաշտօնականներուն խրն-
ճոյը մ'ըրաւ, ու նոյն ամսոյն 23ին իր պաշտօնը տէրու-
թեան ժողովքին ձեռքը յանձնեց ու հրաժեշտը տուաւ:
Եր հրապարակախօսութիւնը կնքեց ըսելով թէ, ո՞նձի
յանձնուած գործքը գլուխ հանելով, ալ հրապարակա-
կան գործքերու տեսարանէն ետ կը քաշուիմ, եւ աս
յարդոյ ժողովքին՝ որուն հրամանին տակ երկայն ատեն
գործեցի, վերջին մնաս բարովս տալու ետքը ինձի տը-
րուած պաշտօնս ետ կու տամ ու ամէն հրապարակական
ծառայութեան գործքերէն կը հրաժարիմ,, : Հետեւեալ
օրը Աննափոլիսէն ելաւ ու Մաւանթ Վեռնոն իր կալուածը
գնաց, ուր որ նոյն ութը ասրւան միջոցին մէջ միայն
երկու անգամ՝ այցելութեան գացած էր:

Գ Հ Ո Ւ Խ Ե Յ .

Ուսաշնիւնն էր սուսաջին սուսանական կետնուը նորէն
էը սիսէ վայելու:

ՈՒՍԱՇՆԻՎԹԸՆ ալ ասկէ ետեւ հասարակ քաղաքացի
մ'եղած , ինք զինքը երկրագործական տնտեսութեան
առած էր , որն որ իրեն շատ հաճելի էր : Իր կամզօքն
եւ ուղելովը ծԶերորդ տարւան հասակին մէջ նորէն իր
առաջին առանձնական կենաց ճամբան բռնեց : Ինքը
մէկ բարեկամին կը գրէ թէ , “Ինծի առաջադրութիւն
դրած եմ , որ ամենեւին մէկուն վրայ չնախանձելով՝
ամենուն հետ հաշտ ըլլամ . կենաց ընթացքս աս
կերպ կարգաւորելովս կը յուսամ որ մինչեւ որ իմ
նախահարցս քով երթալու ըլլամ” ասանկով հան-
դարտութեամբ իմ կեանքս կ’անցընեմ” :

Իր աս տեսակ կեանքն երեք տարի տեւեց , ու նոյն
միջոցին արտերու , շաքարի եղեղի , ծխախոտի ու պար-
տիզի մշակութեան պարապեցաւ : Թէպէտ եւ Մաւնթ-
վեռնոն գեռ Ռւաշինկթընին ձեռքը չանցած ալ երե-
ւելի էր , սակայն իր ձեռքն անցնելէն ետեւ ու մանաւանդ
Ռւաշինկթընին հոն քաշուած ատեն՝ հոն ցուցուած
հիւրամեծարութեամբ մեծ անուն հանեց . միշտ եկող
դայողներ անպակաս էին . եւրոպացին ու ամերիկացին ,
աղնուականն ու քաղաքացին , հին բարեկամն ու նոր
ճանչուորը , մատենագիր ու հասարակ մարդիկ , նոյն-
պէս գրագէտ ու հասարակ կանայք իրեն կու դային .
ասանկ պարագայից մէջ իր ամուսինը տան կտուավարու-
թեան մէջ մեծ քանիքը կը ցուցընէր : Ափազքս Ռւա-
շինկթընին առանձնական կեանքը մեր առջեւը դնելով ,
կ’ըսէ թէ իր սովորութիւններն անփոփոխ մնացին ու
գրեթէ նոյն էին ինչ որ պատերազմէն յառաջ էին :
Արեւը ծագելէն յառաջ կ’ելլէր . իր սովորելու խցին մէջ
նամակագրութեան կամ կարդալու կը զբաղէր մինչեւ

Նախաճաշիկ : «Ախսաճաշիկը լմբնցրնելէն ետքը ձին արդէն պատրաստ տանն առջեւ կեցած ըլլալով՝ վրան կը հեծնէր արտն իր բանուորներուն կ'երթար, ունոյն օրուան հարկաւոր տեսնուածը կը պատուիրէր : Ամանապէս հիւրերուն համար ալ առանձին ձիեր պատրաստ կը կենային, որ եթէ ուզելու ըլլան՝ իրեն ընկերանան : Իր երկիրներէն ետ դառնալէն ետեւ միշտ անպակաս եղող առօրեայ գործքը կը լմբնցրնէր, ունորէն իր կարդալու խուցը կը մտնէր, ուր մինչեւ ժամը երեք՝ սեղանի կանչուիլը կը կենար : Օրուան մէկալ ժամանակն եւ իրիկուններն ուրիշներուն հետ կենցաղավարելով կամ իր ընտանեացը մէջ զրօննով կ'անցրնէր : Ժամը տասնին անկողին կը մանէր : Առ սովորութեննէն քիչ անդամ եղած է որ անտնօրինելի ու ստիպողական գործքի պատճառաւ զարտուղի :

Ուաշինկթընին կենաց այս առանձնական կանոնաւոր ընթացքը հարկ եղաւ որ շուտ մ'ընդմիջահատի : Պատերազմը թէպէտ գագրած էր, բայց գեռ գործելու շատ բան կար : Ամենամեծ դժուարութիւնը յայնու էր, որ առանց Միաբանեալ տէրութիւններուն առանձնական շահուն ու ազատութեանը վնաս մը հասցընելու սահմանադրութիւն մը պէտք էր գտնել ու հաստատել, որն որ զանազան դաշնակից ազգերէ բաղկացած ասանկ տէրութեան մը ուժն ու հողին ըլլար : Ընդհանրապէս չէր ուզուեր որ տէրութեան ժողովքը դաշնակից ըլլող ամէն մէկ առանձինն տէրութեան վրայ վերին իշխանութիւն ունենայ : Ուաշինկթըն ասոր հարկաւորութիւնը ճանչնալով, իր մէկ բարեկամին գրած թրղթերուն մէջ, կենդրոնական ու վերին կառավարութեան հաստատուելուն հարկաւորութեան վրայ շատ ազդու եղանակաւ խօսեցաւ :

Աս խնդիրը խել մ'ատեն երեսի վրայ անանկ անորոշ մնալէն ետեւ՝ որոշուեցաւ որ սահմանադրութիւն մը հաստատելու համար, ամէն տէրութեանց կող-

մանեւ առանձին աս գործքիս Համաձայն պատգամաւորաներ ընտրուին ու խրկուին, որոնք մէկտեղ եկած ժողովք մ'ընեն ու որոշեն: Ուաշինկոմը (ի բաց առեալ քանի մը հոգի) ամենուն Հաւանութեամբը Ալիրզինի ացւոց կողմանէ պատգամաւոր ընտրուեցաւ: Ընդ ընտրուիլը պատմութիւն սովորելու ետեւէ ինկաւ, եւ կը ջանար նոյն ժողովքին անդամ ըլլովի մը պահանջուած պարտքն աղեկ կատարելու Համար՝ ամեն Հարկաւոր պատրաստութիւնները յառաջազդոյն տեսնել: Ինչպէս իր վարուց պատմիչը մեզի կ'աւանդէ, մեծ փութով ու մտադրութեամբ Հին եւ նոր աշխարհքին մէջ եղած ան ամեն իրաւոնքները՝ որոնք որ իր Հիմակուան ունեցած պարագային նմանութիւն մ'ունէին, կը կարդար ու Համառօտելով գիր կ'անցընէր: Նմանապէս իր միտքը լուսաւորելու եւ ընդարձակ գաղափար ստանալու Համար՝ տէրութեանց գիտութեան վրայ գրուած Համբաւաւոր հեղինակներու գործքերն ալ կը կարդար: Առավիսի պատրաստութիւններով ժողովքին ներկայ գանուելու Համար Գիլատելիքիա գնաց, որն որ 1787ին Մայիսի 14ին պիտ'որ բացուէր եւ ուր ժողվեցան Ռոտ Այլէնտէն զատ ուրիշ ամեն դաւառներուն պատգամաւորները: Հսն ամենուն Հաւանութեամբը նոյն ժողովքին գահէրեց ընտրուեցաւ: Գրեթէ չօրս տմիս օրը հինգ մինչեւ վեց ժամ նստած ժողովք կ'ընէին: Ուաշինկոմը Ամերիկայի Միացեալ տէրութեանց Համար շինուելու սահմանադրութեան ինչպէս ըլլալիքին վրայ իր խորհուրդը յայտնեց: Առաջարկած սահմանադրութիւնը՝ մեծ միակամսութեամբ ամեն տէրութիւններէն ընդունուեցաւ: Բենիամին Գրանդլին՝ որն որ նոյն ժողովքին անդամներէն մեկն էր, իր կարծիքը հետեւեալ կերպով յայտնեց. “Ես աս սահմանադրութեան կը Հաւանիմ, վասն զի ասկէ աղեկ չեմ յուսար որ ըլլայ, եւ ամենէն ընտիրը չըլլալը՝ սայդ չեմ դիտեր,,:

“Այն տերութիւններն աս սահմանադրութիւնը հանդիսութեամբ ընդունելէն ետեւ, ժողովքին մէջ անոր մէկ յօդուածը հրապարակաւ կարգացուեցաւ, որն որ կը պատուիրէր թէ 1789ին առաջին Չորեքշաբթին օրը որոշուին այն անձինք, որոնք Միացեալ տերութեանց Գահերէց մ'ընտրեն ու Մարտի առաջին Չորեքշաբթին նոյն ընտրողները ժողովքի նստին: Նոյն որոշեալ օրը ժողովքն սկսաւ, ու գեորգ Ռւաշինկիթը Միացեալ տերութեանց առաջին Գահերէցն եղաւ: Ուստի 1789ին, Ապրիլի 16ին թողուց վեռնոն ու Նոր Եորկ գնաց: Իր աս ճամբորդութիւնն իբրեւ յաղթանակի չու մ'եղաւ. որ ճամբէն որ պիտ'որ անցնէր՝ հոն ժողովուրդը կը խռնէր, ու որ քաղաքը որ կը մտնէր՝ զանդակները հնչեցրնելով ու թնդանօթի որոտումներով անոր գալուստը կը հրատարակուէր: Ապրիլի 23ին հանդիսութեամբ Նոր Եորկ մտաւ. 30ին Գահերիցութեան պատիւն ընդունեցաւ ու երդում ըրաւ: Նոյն առեն 57 տարւան էր:

Գ Լ Ո Ւ Խ Խ Զ.

Ուստի ինը ինը Ամերիկայի Միացանեալ աշխարհական գանձին Գաներէց:

ԱԽԱԾԿՆԿԹԸ գահերիցութեան պատուղին բարձրանալէն ետեւ, ուզեց որ նոյն առեն տերութեան մէջ եղող ամէն զլսաւոր պաշտօններուն պաշտօնատէրներն իրենց գործքերուն վրայօք իրեն տեղեկութիւն տան. եւ ասոնք էին՝ տերութեան, պատերազմի, արտաքին գործոց ու տերութեան գանձի քարտուղարները: Ռւաշինկիթը ասոնց բերած տեղեկաթիւնները կարգաց եւ իր յատուկ ձեռքովը կատարելագործեց. Նմանապէս խաղաղութիւնը հաստատուելէն ետեւ մինչեւ իր գահերէց ընարուիլը՝ որչափ որ պաշտօնական

թղթեր եղած էին նէ, անոնց ամէնն ալ մէկիկ մէկիկ կարգաց, եւ իր անձնական գործածութեանը համար անոնց մէջէն աղէկին ընտրեց պահեց: Ասանկով ան ազգին վիճակին վրայ, որուն գլուխ եղած էր՝ ճիշդ տեղեկութիւն ունեցաւ:

Վերն արգէն տեսանկը թէ նոյն իսկ վերին հրամանատար եղած ատեն, իր առանին գործքերուն իր հրակէր ու մեծապէս հոդ կը տանէր: Ամէն շաբաթ իր Մաւնթվեռնոնի կալուածին վրայ՝ գրած հոգաբարձուին ձեռքովը լուր կ'առնուր: Ասանկով իր կալուածին մէջ ինչ կ'ըլլար ինչ չէր ըլլար, հոն եղածի պէս ճշդիւ ամէն բան կ'իմանար: Գեթ շաբաթը մէկ անդամ՝ ալ ինք նամակ կը գրէր, եւ երբոր նոյն հոգաբարձուին խրկած տեղեկութիւններուն վրայ գոհ չէր ըլլար՝ ինք մասնաւոր կարգադրութիւններ ու հրամաններ կը գրէր ու կը խաւրէր. ան աստիճանի աս բանիս մէջ ճիշդ էր, որ սովորաբար նոյն նամակները յառաջադոյն կը շինէր ու կը պատրաստէր, որ չըլլայ թէ ետքէն ստիպող գործք մը ելլելով անկէ խափանուի: Ուաշինկութընին երկրագործական տնտեսութեան վրայ մեծ բաղձանկը ունենալուն մէկ ուրիշ նշանն ալ աս է, որ նոյն արտեստը ճանցչող եւրոպացի կամ ամերիկացի մարդիկներուն հետ՝ նոյն իսկ դահերէց եղած ատենը, շարունակ թղթակցութիւն կ'ընէր:

Խոկզբան Ուաշինկութընին տան մէջ հիւր ընդունելու որոշեալ ատեն չկար, անոր համար առառութեմինչեւ իրիկուն՝ երբոր գալու ըլլային միշտ ընդունելութիւն կը գտնէին: Բայց ստիկա մեծ դժուարութիւն պատճառելուն համար՝ հաստատեց որ ինքը միայն չինդշաբթի օրերը ժամը երեքէն մինչեւ չորս հիւր ընդունի, եւ իր ամուսինն Ուրբաթ օրերը նոյնպէս ժամը երեքէն մինչեւ չորս: Աեղանի հրաւեր ամեննեւին չէր ընդուներ, բայց ինքն ամէն օր, բայց ի Կիրակի օրերէն՝ անթիւ հիւրեր սեղանի կը հրաւերէր: Կիրակի օրուան սեղանին

ամենեւինընկեր չէր ընդուներ . առտուքները սովորաբար եկեղեցի կ'երթար , իրիկուններն իր ընտանեացը կամ՝ ներքին բարեկամներուն ընկերակցութեամբը կ'անցըներ : Իրեն գահերեց ըլլալուն առաջին տարին մայրը 82 տարւան վախճանեցաւ :

Ուաշինկիթըն իր ժամանակին եղող առաջին ժողովին մէջ լիակատար իշխանութիւն ունեցող զանազան պաշտօններուն կարդաւորութեան փոյթ տարաւ : Հոչակաւոր թովմաս Ճեֆֆերուն տէրութեան պաշտօննեայ ըրաւ . Աղեքտանդր Ճեմիլիթըն , որուն քաղաքական կարծիքը Ճեֆֆերունին կարծեացը համեմատ խիստ ուամկապետական էր՝ դանձու պահապան անուանեց . Ճենրիկոս Նորս պատերազմի պաշտօննեայ մնաց . Էտամունտ Ռենտոլֆ տէրութեան հոգաբարձու , եւ Ճոն Ճոյ արդարութեան պաշտօնարանին դլաւի եղաւ : Առորոշումները Ուաշինկիթընին խորունկ տեսութիւնն ու անկողմնասիրութիւնը ցուցացին :

Մեր բունած պատմութեան համառօտ ընթացքը , շիներեր որ Ուաշինկիթընին գահերիցութեան պատմութիւնն աւելի ընդարձակ դնենք . մեզի այսչափս բաւական ըլլայ ըսելը , թէ իր բնութիւնը կայուցանող ան տաղանդները՝ մանաւանդ արդարասիրութիւնը , պայծառագոյն կերպիւ իր աս պաշտօնին մէջ տեսնուեցան . իր գահըն մէջ տիրած քաղաքական երկու կողմնակցութիւնները հաւասարակշիռ բռնելու մէջ՝ իր անրնդդիմանալի կարողութիւնը տեսնուեցաւ . աս կողմնակցութիւններն էին մէյ մը դաշնակցելոց կողմնները՝ որոնք կենդրոնական կառավարութեան ընդարձակուելուն կը բաղձային , եւ մէյ մըն ալ ուամկապարական կողմնակցութիւնը՝ որն որ առանձին քաղաքներուն իշխանութեան ընդարձակուելուն կը բաղձար : Առաջին կողմնակցութեան դլուխը Ճենտերունն էր , երկրորդ կողմնակցութեան Ճեֆֆերուն : Ինք իբրեւ առանձնական մարդ աւելի առաջիններուն կողմը միտած էր , բայց իր պաշ-

ոտօնին պարտքը կատարելու համար թող կու տար՝ որ
երկու կողմնակցութիւններուն սկզբունքն ալ հաւա-
սարապէս զօրեն։ Բայց Ուաշինգտոնը չկրցաւ առ երկու
կողմնակցութիւններուն երթալով իրարմէ շատ բաժ-
նուելուն արգելք դնել, եւ իր գահերիցութեան ատենք
ըրանալու ժամանակն անկէ շարհետեսթիւն մը յառաջ
դալուն վրայ շատ կը վախցուէր։ Ասան զի Միաբանեալ
տէրութիւնները կացւցանող ազդք գեռ իր սկզբանը մէջ
հաստատուած չէր, ուստի բանաւորապէս կը վախցուէր
որ նոյն երկու իրարու հակառակ կողմնակցութիւններէն
անդժշկական չարիք մը յառաջ գայ։ Առ չարեաց առ-
ջեւն առնելու միակ միջոցն էր, գարձեալ չորս տար-
ւան համար Ուաշինիթը նորէն գահերէց ընտրելը։
Ուստի եւ իր բարեկամներն ու գահձինն շատ անդամները
միաբան իրեն ազաշեցին որ գարձեալ գահերիցութիւնն
յանձն առնու։ Ըստ գժուարութեամբ անոնց աղաչան-
քին զիջու, ու նորէն գահերէց ընտրուեցաւ։ Ըստ
ամենայնի նոյն ատեն գաղղիացւոց ապստամբութիւնն
իր վերջի սաստկութեան աստիճանը հասած էր։ Ուա-
շինիթը իր ամէն կարողութիւնն ու ճարպկութիւնը
բանեցուց, որ չըլայ թէ Միաբանեալ տէրութիւնք
եւրոպական տէրութիւններուն աղմկին մէջ խառնուին։
Ուաշինիթը կրցաւ իր տէրութիւնը չեզոք բռնել,
բայց ումանց Գաղղիացւոց յեղաշրջութեան համակրու-
թիւն ունենալովը, ռամկավարական կողմը՝ որոնց գլուխ
եղած էր Ճեփֆերարն, աւելի համարձակութիւն գտաւ։
Երբոր Ուաշինիթը երկրորդ անդամ՝ գահերի-
ցութեան ժամանակը լրանալու մօտ էր, առ երկու
կողմնակցութիւններուն մէջ եղած կոիրւն ան աստի-
ճանի սասակացած էր, որ հասարակութիւնը գըր-
դուած սկսաւ նոյն իսկ Ուաշինիթը դէմ արտօնաց-
ու ամբաստանութիւն ընել։

Միաբանեալ տէրութեանց մէջ առ հասարակ կար-
ծիքներու շփոթութիւն մը կար։ Մէծ մասը սրտանց
միւսընկիթէն

կ'ուզեր Ուաշինգթոնը նորէն երրորդ անդամ դահերէց ընտրել . բայց ինք աս առաջարկութեան բացարձակապէս գէմ կեցաւ : Անոր համար 1797ին հարկ եղաւ , որ իր տեղն ուրիշ մէկը դահերէց ընտրեն : Ճռն Աստամն որն որ դաշնակցութեան կողմակցութենէն էր , ամենէն աւելի շատ քուէ ունենալուն համար դահերէց եղաւ : Իրմէ ետքրշատ քուէ ունեցողը թուվմաս Ճեփփերսընն ըլալուն , որ սամկավարական կողմակցութենէն էր , ասիկայ ալ դահերիցու փոխանորդ եղաւ : Աստամն Մարտի կին հանդիսութեամբ իշխանութիւնն ընդունեցաւ :

Գ Լ Ռ Ի Խ Ի Ւ Ի .

Ուաշինգթոնին յանու :

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ անմիջապէս անկէ եալըն իր Մալթն Վեռնոնի կալուածը քաշուեցաւ , ուր երկուք ու կէս տարի ալ անցուց , եւ ան ծերութեան հասակին մէջ՝ իր զքուանկը մշակութեան խաղաղ ու հանդարս զբաղմանց մէջ կը դաներ , որոնց արգէն իսկզբանէ մեծ բաղձանկք ձգած էր : Հաւանականաբար կարծուելով թէ Գաղղիայի տէրութեան հետ պատերազմ պիտօր բացուի , զինքը զօրաց վերին հրամանատար անուանեցին . բայց պատերազմի դաշտն ելլելու առիթ չունեցաւ : Առողջութիւնը միշտ տեղն էր , եւ մարդ կը կարծէր թէ իր մեռնելու օրը դեռ շատ հեռու է : Բայց 1799ին դեկտ . 12ին երբ որ իր սովորութեան համաձայն դուրս գացած էր գործաւորներուն իր պատուէրները տալու , ձիով տուն գառնալու ժամանակ անձրեւով խառն ձեան տարափի պատահեցաւ . տուն եկած ատեն կունակը բոլոր թրջած ու մաղերը ձիւնով ծածկած էր : Հետեւեալ օրը ցուրտ առած ըլլալը զգաց , բայց անկէ վտանգ մը հետեւելիքը չէր կարծէր : Ըստ սովորութեան իր լրագիրները կարդալու պարապեցաւ , եւ կ'երեւար թէ իր ամեն բանը տեղն էր , անոր համար ալ երբ որ

իր հազին համար խմելու քիչ մը բան բերին՝ շառաւ . “Զէ, ըստ, հազի համար ես բան մը չեմ առնուր, ինչ-
պէս որ բերիք, այնպէս ետ տարեք,,:

Աշրկորդ առառնդեռ շլուսընցած՝ սկսաւ ինք զինքը
շատ գեշ զգալ, գժուարաւ շոնչ կ'առնուր, ու հազին
կրնար խօսիլ: Իր տան հազարապետին ձեռքսված ա-
րին առնուլ տուաւ, եւ իրեն բարեկամ Քրեք անուն
բժշկին հրաման խրիեց որ գայ: Մասուցուած ամէն
գարմաններն օդուտ չըրին: Ժամը չորսը քիչ մը ան-
ցած, իր ամսւանոյն աղաչեց որ իր թերթակալին մէ-
ջէն կտակի երկու օրինակն հանէ բերէ. առաւ կտակը
կարդաց ու հրամայեց որ նոյն երկու կտակներէն մէկն
պյուէ: Ամուսինը պատուէրը կատարեց: Ուաշինկթըն
ասկէ անոմիջապէս ետքը իրեն քարտուղար ու տան վե-
րին հազարապետ Աիր Թոսպիէսին ըստ. “Ես կը
զգամ որ պիտ'որ մեռնիմ, շոնչս շատ չ'երթար
պիտ'որ կտրի. իսկզբան կը կարծէի որ աս անհանգու-
ատութիւնս այնչափ վտանգաւոր չէ. իմ ամէն զինուու-
րական նամակներս ու թղթերս ժողվէ ու ինծի բեր:
Հաշիւներս ու զբքերս կարդի գիր, զորոնք դուն ամենէն
աւելի աղէկ կը ճանչնաս,,: Քրեք բժշկին ալ ըստ.
“Ես մահուան դուռը հասած եմ, բայց ամենեւին չեմ
ցաւիր որ աշխարհքէս պիտ'որ ելլեմ,,: Քանի մը ժամե-
վեր վերջի աստիճանի անհանգիստ էր, ու շարտանակ
կը հարցընէր թէ ժամը քանի է: Դէպ ի տասնին մօտ
գլր. Աիրին ըստ, “Մեռնելու վրայ եմ, ինչպէս որ ինծի
կը վայլէ նէ՝ այնպէս պատշաճ կերպով զիս թաղեցէք,
բայց երեք օրէն յառաջ մարմինս գերեզման մի խոթեք,,:
Դէպ ի ժամը 11ին առանց ծանր հոգեվարութիւն քա-
շելու մեռաւ: Իր ամսւափնը, որ անկողնոյն ոտքը նստած
էր, հարցուց, “մեռան,,. ու երբ որ հաստատական պա-
տասխան առաւ՝ ոտք ելլելով ըստ. “Ամէն բան անցաւ,
շատ չ'երթար ես ալ իր քովը պիտ'որ երթամ. բնելու
ուրիշ դորձք մը չունիմ,,:

Ուաշինգթոն 1799ին Մարտի 14ին 67 տարւան
մեռաւ : Ամսոյն 18ին իր կալուածին մէջ թաղուեցաւ :
Իր մեռնելուն լուրը շուտ մը բոլոր Ամերիկայի ու Եւրո-
պայի մէջ տարածուեցաւ, եւ ամենքն իր յիշատակը¹
պատուելու համար կարծես թէ իրարու հետ կը մրցէին :

Աս հոչակաւոր մարդուն մահուանը հետ կապա-
կցեալ պարագայ մը յիշատակաց արժանի է : Ինչպէս որ
վերը յիշատակեցինք իր կալուածին մէջ անհամար Սեւ-
գերիներ կային, օրոնց մէկ մասն իրեն կը վերաբերէր,
ու մէկ մասն ալ իր կնկան . կ'երեւայ թէ Ամերիկա-
ցւոց անկախութիւնը հաստատողը՝ կենդանութեան ա-
տեն իր ժամանակուան տիրող սովորութեան համաձայն
Վիրդինիացւոց պէս, գերեաց հետ այնչափ մարդասիրու-
թեամբ ու լուսաւորեալ գաղափար ունեցող մարդու-
զգածմամբ վարուած չըլայ : Բայց մահուանը ատեն ա-
նոնց համար կտակին մէջ մարդասիրական որոշում մ'ը-
րած էր, հրամայելով որ իր ամեն գերիներն իր լծակցին
մեռնելէն ետեւ ազատ թող տրուին : Բայց քանի որ
անիկա կենդանի է՝ գերի պիտ' որ մնան, վասն զի
իրենց անմիջապէս ազատ ըլլալն իրեն որչափ բաղ-
ձալի բան ալ է՝ ի վերայ այսր ամենայնի անյաղթելի
դժուարութիւններու հետ կապակցեալ ըլլալուն չի-
կրնար ի դործ դրուիլ : Խոկ անոր մեռնելէն ետեւ իր
կտակակատարնի պաշտօնէ պարտաւորուած էր՝ կտակին
մէջ գերեաց ազատութեան նկատմամբ դրուած յօ-
դուածին գործադրուելուն փոյթ տանելու որպէս զի
գեռ անոնցմէ որչափ որ կենդանի մնացած կան՝ առանց
բացառութեան ամենն ալ ազատ թող տրուին : Աս
կերպով ազատ թող տրուելի Սեւերուն մէջէն, որոնք
որ ծերացած ու գործելու անկարող եղած էին, իր
ժառանգներէն իրենց կենաց պահպանութեան հա-
մար հարկաւոր կերպակուրն ու զգեստը պիտ' որ առնուն :
Խոկ ասոնց որդիքը՝ որ ազատ թող տրուելու ժամանակ-
նին կամ ծնողացմէ որը մնացած են, եւ կամ ծնողք-

Նին զիրենք հոգալու բաւական չեն եւ կամ չեն ուզեր ,
պիտ'որ տունը մնային մինչեւ իրենց ԶԵՐՈՐԴ տարին
ու կարդալ գրել սովորելու պիտ'որ պարապէին . ասկէ
զատ նաեւ ՎԻՐԴԻՆԻԱՅԻ տէրութեան մէջ՝ որբ մնացած
եւ ուրիշ ազքատ տղոց համար եղած օրինաց համա-
ձայն՝ ետքէն մէկ օգտակար գործքի մ'անցնելու համար
յառաջուրնէ պիտի կրթուէին : Կտակին մէջ բացարձա-
կապէս արդելած էր որ “իր գերիներն ի՞նչ եւ իցէ պա-
տրուակաւ չծախուին ու տէրութեան մէջէն չհեռա-
ցուին,, : Ուիլերմ Լի անուամբ իր գերիներէն մէկուն՝ որն
որ սեւ ու սպիտակ ծնողացմէ ծնած էր , տարին 30
թալեր ուոճիկ կապելով անմիջապէս արձակած էր :

Ուաշինկութինին բարբր թէպէտ եւ շատ անգամ
ստորագրուած է , բայց ամենէն ճիշտն ու նմանը՝ իրեն
ժամանակից ու քանի մը բանի մէջ նաեւ անոր նա-
խանձորդ եղող թուվմաս ՃԵՓՓԵՐՍՐՆԻՆ տուած ստո-
րագրութիւնն է : Ասիկա կ'ըսէ թէ “Նոյն իսկ իր սրտա-
կից բարեկամներուն մէջ եղած ատեն՝ որոնցմէ ամե-
նեւին ակնածութիւն մ'ընելու պատճառ չունենա-
լուն ամէն կողմանէ ապահով կրնար ըլլալ , խօսելու
մէջ միշտ իր սովորական համեստութիւնը կը պա-
հէր . սուր յիշողութիւն չունէր , ոչ ալ լեզուանի
էր : Իր կարծիքն յանկարծ հասարակութեան առջեւ
դնելու հարկ եղած ատեն՝ կարծ ու այլայլած կեր-
պով կը խօսէր . բայց ընթացիկ , ընդարձակ , գիւրի-
մաց ու մաքուր լեզուաւ կը գրէր : Ասիկայ ալ շատ
գործքի մէջ մանելով ելելով ձեռք բերաւ . վասն զի
գասատան մէջ գրել , կարդալ , ու քիչ մ'ալ եր-
կրաչափութիւն մինակ սովորած էր : Ժամանակը գոր-
ծելով անցուց , քիչ կրցաւ կարդալ , ու կարդացածն
ալ մշակութեան ու Անգղիացւոց պատմութեան վե-
րաբերեալ նիւթեր էին : Հարկ եղաւ որ երկայն ատեն
նամակի փոփոխ երթեւեկութիւն ունենայ , ու վերջերը
քաշուած ժամանակը գլխաւորաբար իր կալսւածին

մշակութեան վերաբերեալ գրուածներուն զբազելով
կ'անցընէր։ Ընդհանրապէս իր բարքն ամեն կողմաննէ կա-
տարեալ էր ու չարութիւն չունէր։ Աս կրնայ ըստիլ
թէ բնութիւնն ու բախտն երբեք իրարու հետ այնպէս
միաբանած չէին՝ ինչպէս իր վրայ միաբանեցան զինքն
ան երեւելի մարդիկներուն կարգը դասելու, որոնք իրենց
յիշատակը մարդկան մեջ մշտնջենաւորա ձգելու ար-
ժանի եղան։ Իր սեպհական կոչումն ու արդիւնքն եղած
էր՝ անկախութեան համար դժուարին պատերազմ մը
տալ, ու նորահաստատ տէրութեան մը ժողովրդեան
բնածին գաղափարներն ու խորհուրդները՝ մինչեւ որ նոր
կառավարութեան կերպին եւ սկզբանցը վարժին՝ հան-
դարտութեամբ կրթել եւ ընդելացընել, եւ խղճմտանքի
օրինաց համաձայն՝ քաղաքական ու զինուորական բն-
թացք մը բռնել,,:



